



ԿՐՈՆԱԿԸ, ԵԿԵՂԵՑՍՎԻՏԱԿԸ ԵՒ Ա. ԳՐՈՅՔԻ  
ՊԱՀՏՈՆԱԿԸ ԵԼԵՄՆԵՄՆ ՀՐԱՏԱՐԾՎՈՒԹԻՒՆ  
ՎԱՆԱԾԵՐ ՀԱՅՈՂ ԽԵՄԻ ԾՈՅՉՆՈՐՎՈՒԹԵՍՆ



# LUYS — Revue trimestrielle

Préлатure Arménienne du Canada

Rédacteur : Papken Topjian

3401 Olivar-Asselin, Montréal, Qc. Canada H4J 1L5

Tél.: (514) 856-1200 • Fax : (514) 856-1805

Courriel : prelacy@armenianprelacy.ca



## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ

ՀԱՅՑ. ԵԿԵՂԵՑԻՈՅՑ

Թորգոմ պատրիարք Գուշակեան

ՍՊԲՈՑ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ԾԱԳՈՒՄԸԸ

Շնորհիք Արք. Գալուստեան

ԶՈՒՐԾ ԱՍՏՈՒՍՆԱԾԱԾՈՒՆՉԻՆ ՄԷՋ

Բաբգէն Թօփթեան

ԱՐԺԵՔՆԵՐԴ ՄԻ՛ ԱՐԺԵԶՐԿԵՐ

Գրիգոր Ռ. Վլդ. Զիֆթեան

ՄԱՅՐ ԵՒ ԿՈՅՍ

Յակոբ Արք. Գլնճեան

ՀԱՅ ԿԻՆԾ ՄԻԶԻՒՆ ԴԱՐՈՒՆ

Տանիա Օհանեան

ԿԷՍԿԷՍՆԵՐ

Նորայր Արք. Ծովական

ԸՆՏԱՆԻՔ ԱՌԱՋԻՆ ԴՊՐՈՒՑ

Սարգիս Ա. քինց. Անդրէասեան

ԳԻՒՂԻՍ ՅԻՇԱՏԱԿՈՎ

Յակոբ Արք. Գլնճեան

ՄԱՏԵՆԱԽՈՍԱԿԱՆ

—ՆԵՐՍԷՍ ԼԱՄԲՐՈՒԱՑԻ —

ՍԻՐՈՑ ՀՐԱՄԱՑԱԿԱՆԸ Դոկտ. Արէլ քինց. Մանուկեան

—«ԿՈՆԴԱԿՆԵՐ, ՊԱՏԳԱՄՆԵՐ ԵՒ ՔԱՐՈԶՆԵՐ»

(ԽՈՐԷՆ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ)

Յակոբ Մանուկեան

# ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ԻՐԻԵՒ ՅԱՌԱՋԱԲԱՆ<sup>(1)</sup>

Բարեկարգութեան խնդիրը այժմէ ական ըլլալէ աւելի՝ մշտական, եւ, թո՞ղ շատ մեծ չժուի այս բառը, յաւերժական է մեզի համար. միշտ գոյութիւն ունեցած է, եւ պիտի չդադրի բնաւ ունենալէ: Իր Եկեղեցին զգացումն ունեցող ժողովուրդի մը համար ոչինչ աւելի բնական է քան զայն իր հոգեկան եւ բարոյական կարիքներուն համընթաց եւ համապատասխան դրութեան մը մէջ տեսնելու իղձը. եւ եթէ կարելի չէ եղած, ինչպէս ան կը կարծուի առ հասարակ, հարկաւոր չափով մը գոհացում տալ անոր, պատճառն է Ազգին դարաւոր կեանքը, քաղաքական եւ ընկերային դժբախտութեանց եւ մշտական ցրուածութեան իր վիճակովը:

Բայց յառաջ քան այդ կէտին հասնիլը, այսինքն ըսելէ առաջ թէ մեր Եկեղեցին համար այժմ գէթ անհրաժեշտ կարիք կա՞յ արդարեւ Բարեկարգութեան, կ'ուզէինք նախ շեշտել տարբերութիւնը, իրարմէ զատորչելով վերանորոգութիւնն ու բարեկարգութիւնը: Առաջին՝ հայերէնի վերածուած ձեւն է Քրանսերէն թեօրմէ բառին, որ երբեմն, թերեւս աւելի ճշգրանութեամբ, վերակազմութիւն եւս թարգմանուած է մեր մէջ: Եւրոպական այդ բառը սկիզբէն մեր մէջ գործածուած է «բողոքականութիւն» նշանակութեամբ, այն մտածումով թէ այս վերջինին հիմնադիրները, դժգոհ Կաթոլիկ Քրիստոնէութեան վրայ դարուց ի դարս համարագուած դաւանական ու ծիսական նորութիւններէն, ուզած են իրը թէ նշանական Եկեղեցւոյ հաւատքին ու պաշտամունքին պարզութեանը դառնալու: Խսկ բարեկարգութիւն բառը, բուն հայերէն բառ մըն է, որ կը նշանակէ եղած կարգին բարւոն պահպանումը. գրեթէ հոմանիշ՝ կարգապահութեան (discipline):

Եւ սակայն մեր մէջ, շատոնց, նոյնիսկ Հայ Բողոքականներու գրչին տակ, «բարեկարգութիւն» բառը գործածուած է թեօրմէ (վերանորոգութիւն) իմաստով, սխալմամբ անշուշտ: Ու այդ սխալը ինքնին, հետեւանք «վերանորոգութիւն» բառին չլինելուն մեր լեզուին մէջ, կը ցուցնէ ինքնին՝ այդ բառին ներկայացուցած Եկեղեցակիտական գաղափարին, բողոքական առումով անդոյութիւնը մեր մէջ: Զի մտածումն է որ կը ծնի բառը. երբ չկայ բառը, այդ կը նշանակէ թէ չէ եղած գաղափարը:

Արդ, եթէ երբեմն երբեմն «բարեկարգութիւն» պահանջողները այդ բառով կը հասկնան «վերանորոգութիւն», այսինքն նահանջ դէպի հին անցեալը, մեր կարծիքով անկարելի է այդ. ժամանակը ետ չի դառնար. ու ժամանակին հետ հարկեցուցիչ հանդամանքներու մէջ բանականութեան եւ ողջմտութեան կատարած աճումին եւ զարգացումի փոփոխութիւնները յե-

դաշրջելը անհեթեթութիւն է պարզապէս: Խօսքը դաւանանքին մասին չէ անշուշտ այստեղ. անոր յառաջդիմութիւնը իր ինքնապահանումէն, այսինքն ակունքին ստացած իր նախակին յատակութիւնը պահելուն մէջ է արդգարեւ: Ու մեր Եկեղեցին, աշխարհ գիտէ, ամենէն պահպանողականն է այդ մասին, իբրեւ հետեւող երեք առաջին ժողովներուն միայն դաւանութեան: Խնդիրը, հոս, կը կայանայ այդ հաւատքին պատեանը կազմող Եկեղեցական, Պաշտամունքային, Կարգապահական եւայլն սովորոյթներուն մէջ. կարելի՞ է պահանջել որ ատոնք ամէնքը ունենան այն ձեւը եւ կատարուին այն կերպով զոր ունէին եւ որով կ'ըլլային անոնք ի սկզբն քրիստոնէութեան...: — Իսկ եթէ բարեկարգութիւն բառը պիտի առնունք իր բուն հայեցի իմաստին մէջ, այսինքն իրենու բարունք կարգին պահպանումը, անոր պէտքը միշտ եւ այժմ աւելի քան երբեք կայ արդարեւ:

Ամէն ինչ որ ունեցած ենք եւ ունինք ցարդ, իբրեւ կարգուկանոն կրօնական եւ Եկեղեցական կմանքի, պաշտամունք, ծէս, սովորութիւն, աւանդութիւն, երգ, արարողութիւն, իրաւունք, օրէնք եւայլն, մեր նախնեաց իմաստութիւնէն այնքան բանաւոր կերպով են տնօրինուած, իրապէս ա՛յնքան «քարւոք կարգ» մըն են անոնք իրենց ամբողջութեանը մէջ, որ որքան աւելի մօտէն եւ իրենց ներքին կապակցութեանը մէջ ճանչնանք զանոնք, այնքան աւելի պիտի սքանչանանք այն ոգիին վրայ որ ծնած եւ պահպանած է զանոնք: Այդ ոգին, իր խորքին մէջ, առանց մին միւսին վնասելու բնաւ՝ ծշմարտապէս քրիստոնէական եւ աղդայնական միանգամայն, այնպիսի օծութիւն մը տուած է մեր ամբողջ կրօնական գրականութեան եւ մեր Եկեղեցական աղօթքներուն ու օրհներգներուն մանաւանդ որ, ինչպէս բազմահմուտ հայագէտ բոլլանդեան մը տարի մը առաջ հոս անձամբ հաւասարեց մեզի, Արեւելքի պղտիկ Քրիստոնեայ ազգերուն մէջ ամենէն սրտագրաւն ու մեծարժէքն է մերինը: Այդ ոգին, գարձեալ, այնպէս մը կերպաւորած է մեր պաշտամունքը, ծէսը եւ արուեստը. ա՛յնպիսի գաշն համեմատութեամբ մը շաղած՝ հիւսած է անոնց մէջ միսթիք կրօնագգացութիւնը եւ կեանքի լուրջ ըմբռնումը որ, ինչպէս շարունակ վկայած են այստեղ այցելող եւրոպացի մտաւորականներ, անդիմադրելի է անոնց տուած շինիչ եւ բարձրացնող տպաւորութիւնը: Նոյն այդ ոգին է եղած նմանապէս ներշնչողը մեր Եկեղեցական կանոնագիտութեան եւ ազգային օրէնքներուն, որոնց շնորհիւ այս ժողովուրդը կրցած է պահել իր նուիրապետական դրութիւնը եւ կրօնական եւ ազգային կեանքի բարոյականը, հակառակ քաղաքական տագնապաններէ իր մէջ յառաջ եկած անվերջ վերիւլայրութեանց:

Ինչ որ տուած են մեզի մեր նախնիք այնքան իմաստութեամբ եւ սիրով, «քարի» եղած է միայն, օգտակար եւ գեղեցիկ միանգամայն, իբրեւ դրութիւն, իբրեւ կազմ եւ իբրեւ կեանք: Իսկ ինչ որ ունինք այժմ մեզի արուած այդ ամենէն, կարելի է ըսել՝ նոյնն է յընդհանուրն, բացի դիպուածաւ աւելցած եւ պատահաբար թափած ինչ մանր մասերէ,

որոնցմով չէ եղծուած սակայն ամբողջին նկարագիրը:

Մեր խորին համոզումն է թէ, մեզի համար, Բարեկարգութիւնը մեր այդ ունեցածը իր բարտոք վիճակին մէջ պահելու ջանադրութիւն միայն պէտք է ըլլայ, ամբողջին մէն մի մասը ինքն իր մէջ եւ ամէնքը իրենց միասնականութեանը մէջ պահպանելով մաքուր եւ տոկուն, որպէսզի հնար ըլլայ իրագործել իրմով կետադրուած նպատակը, որ է ազգին հոգեւոր կեանքին բարգաւաճումը:

Բայց այդ բանին համար անհրաժեշտ է երկու բան. հարկ է, նախ, որ ըլլայ իր կոչումին գիտակցութիւնը ունեցող եւ իր ասպարէզին համար պատրաստուած հոգեւորականութիւնը մը. եւ յետոյ, հոգեւոր մշակոյթի ընդունակ ժողովուրդ մը: Առանց այդ երկու պայմաններու լրացումին, անկարելի է Բարեկարգութիւնը. ահա թէ ինչո՞ւ համար ուրիշներու հետ, կը խորհինք թէ Բարեկարգութեան կարեւորագոյն տարրերն են եկեղեցականն ու ժողովուրդը. իսկ այդ երկուքը իրենց պարտականութեան բարձրութեան վրայ պահելու միջոցները՝ կղերին կրթութիւնը եւ ժողովուրդին կրօնական դաստիարակութիւնը:

Միւս ամէնքը, կուսակրօնութեան խնդիր, լեզուի հարց, պաշտամունքի երկարութիւն, քառաձայն, եւայլն, կարեւորութեան տեսակէտով կը մնան յետնագոյն աստիճաններու վրայ: Ասոնցմէ եւ ոչ մին կընայ ոեւչ չափով նշանակութիւն ունենալ ժողովուրդը իր կրօնքին եւ եկեղեցին համար տաքցնելու խնդրոյն նկատառման առթիւ:

Մենք պէտք ունինք սնուցումի եւ կազդուրումի միջոցաւ բուժումի կերպին, որ մեր հասկցած Բարեկարգութիւնն է, եւ ոչ թէ վերանորոգումին, այլինքն րեօրմեին, որ վիրահատութեան կերպն է:

Եթէ մարմնին վաստոյժ լինելուն հետեւանքով խոյլեր կը գոյանան, խոհական կը համարուի դանակին աւելի սնունդին դիմել:

Ու սնուցումին գերազանց եղանակն է հոգեւորականներու կրթութիւնը եւ ժողովուրդին կրօնական դաստիարակութիւնը:

Թորգոմ Պատրիարք Գուշակեան

## ԾՆԹ. -

1) Թերեւ հպումներով ու փոքր յապատռմներով՝ այս հատորին իբրև յառաջան կը դնենք նոյնինքն Հոգելոյս Հեղինակի գրչէն ելած այս յօդուածը, որ բարեկարգութեան հարցը կը շօշափէ իր ընդհանուր իմաստին մէջ: Ասիկա կը կազմէր «ՍԻՈՆ»ի 1937 Սեպտեմբերի թիւնին խմբագրականը, գրուած՝ Պ. Գերգեանի (Կիպրոս) բարեկարգութեան մասին Արեւ օրաթերթին տուած յօդուածաշարի մը առքիւ, որուն մասին Երշանկայշատակ Սրբազնը կ'արտայայտուէր սա բառերով. «Իբրև ողջամիտ դատում ամենէն աւելի հանելի բուցաւ մեզի այն տեսութիւնը, որով Եկեղեցւոյ, այսինքն Հայ Եկեղեցւոյ, բարեկարգութիւն ըստով կը հասկնայ Եկեղեցականներուն պատրաստութիւնը իրենց կոչումին եւ ասպարէզին, ինչպէս եւ կրօնական դաստիարակութիւնը դպրոցներէն ներս եւ ժողովուրդին մէջ, այսինքն ամբողջ ազգին քրիստոնէական կեանքի մշակումը իր Եկեղեցիին համբով»:

# ՍՐԲՈՅ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ԾԱԳՈՒՄԸ

Այժմ, երբ սուրբերու հետ հեռուէն ու մօտէն առնչութիւն ունեցող ինչ-ինչ վարդապետական ու գործնական հարցերուն համառօտիւ անդրադանք, նախքան անոնցմէ իւրաքանչիւրին մասին խօսիլը՝ ակնարկ մը նետենք նաեւ հետաքրքրական սա հարցին վրայ, թէ ի՞ր, եւ ինչ պայմաններու տակ այս տօնելի մարդիկը տարեկան յիշատակութեան արժանացած են, ինչպէս սկսուած է սրբոց տօնակատարութիւնը:

Բացայայտ է որ Ս. Գրոց մէջ կը թելազրուի յարգել հրեշտակները եւ մտիկ ընել անոնց պատգամներուն: Սուրբերն ալ հրեշտակներու պէս են, Աստուծոյ ամենահաւատարիմ ծառաները: Օրինակ, Աստուծած կը պատուիրէ. «Հրեշտակ մը պիտի դրկեմ քու առջեւէդ, պահպանելու համար քեզ ճամբորդութեանդ ընթացքին, զգոյշ եղիր եւ մտիկ ըրէ անոր, քանզի իմ անունս - հեղինակութիւնս անոր վրայ է (Ելք. ի 9, 20-22, Բղդ. Յես. Ե. 13: Դան. Լ. 15. Ժ. 10: Ղ. Բ. 9. Գործ. Ժ. 7 Յայտ. Ե. 11. Է. 1):»

Քրիստոնէական եկեղեցին մէջ շատ բնականօրէն սկսան յարգուիլ եւ յիշուիլ անոնք որ Հալածանքներու ժամանակ իբրև Քրիստոնեայ ձերբակալուած ու մահուան դատապարտուած էին, երբ մերժած էին իբրենց եղած առաջարկը, ուրանալու զՔրիստոս եւ դառնալու հին աստուածներուն: Սուրբերու տօնակատարութիւնը սկսաւ անոնց մարտիրոսական մահուան տարեղարձային յիշատակութեամբ: Եկեղեցին հոգածութեամբ գրի կ'առնէր առաջին մարտիրոսներու չարչարանաց պարագաները եւ շրջաբերական նամակներու ձեւին տակ կը զրկէր զանոնք մօտակայ եւ շրջակայ եկեղեցիները, որպէսզի կարդացուէին անոնց հաւաքոյթներու ընթացքին, այսպէս ընդարձակելով անոնց յարգանքի շրջանակը յօրինակ եւ ի քաջալերութիւն բազմաց: Համաձայն Եւսեբիոս Եկեղեցական պատմէի (260-340) Իզմիրի եկեղեցին շրջաբերական նման նամակով մը կը յանձնարարէ, որ կրօնական արարողութիւններ կատարուին այդ եկեղեցիի առաջին եպիսկոպոսներէն Պօղիկարպոսի մահուան օրը, որ պատահած էր 155 թուրին Փետր. 23ին: Ու այս հարցի վերաբերեալ հաստուածի բառերը, ծզգրտօրէն կ'արտայայտեն այն նպատակը զոր եկեղեցին ի մտի ունեցած է այսպիսի տարեղարձներու տօնակատարութեանց մէջ: Պօղիկարպոս իր մարտիրոսական կեանքը կնքած էր ողջ-ողջ եւ հրապարակային այրումով, երբ յայտարարեց որ «Ճ տարիներէ ի վեր (69-155) Քրիստոսի կը ծառայեմ եւ այժմ չեմ կրնար ուրանալ զԱյն»: Այս մարտիրոսական շրջաբերականին մէջ ըսուած է. «Ի վերջոյ հաւաքեցինք իր ոսկորները, որոնք մեզի համար աւելի թանկագին են քան անգին գոհարները եւ աւելի մաքուր են քան սոկին, եւ դրինք այնպիսի տեղ մը, ուր պատշաճ էր որ հանգէին այդ ոսկորները: Ու եթէ հնարաւոր ըլլայ մեզի համար նորէն հաւաքուիլ, շնորհէ մեզի Աստուծած որ ուրախութեամբ տօնախմբենք իր մարտիրոսութեան տարեղարձը, այսպէս վերյիշելով անոնք, որ մղեցին

փառապանծ պատերազմը. եւ ուսուցանել ու զօրացնել անոնց օրինակովը յատկապէս անոնք՝ որ պիտի գան մեզմէ յիտոյ»: Մարտիրոսներու յիշատակին ընծայուած այս տարեկան յարգանքը եւ տօնախմբութիւնը առ հասարակ գոհաբանական ու յաղթական պաշտամունք մըն էր, եւ ոչ երբեք սգահանդէս:

Ժամանակի ընթացքին մարտիրոսներու միացան «ԽՈՍՇՈՎԱՆՈՒՅՆՈՒՅՆԵՐՄԸ», այսինքն այն քաջարի քրիստոնեաները, որ յանուն Քրիստոսի եւ իրենց կրօնքին՝ սաստիկ չարչարանքներու եւ բանտերու դատավարուած էին, բայց ողջ մնացած էին ի վերջոյ եւ համակրանք կը վայելէին եկեղեցին մէջ. այդ յարգանքը եւ համակրանքը սովորաբար կը շարունակուէր նաեւ յետ մահու, իրենց վկայարաններուն կամ գերեզմաններուն վրայ տարեկան հոգեւոր հանդիսութեամբ: Ասոնց վրայ աւելցան «ԿՈՅՑՍԵՐՄԸ» — այդ կամ կին — որոնք հոգեւոր նկատումներով կամաւորաբար կը հրաժարէին ամուսնական եւ աշխարհիկ կենցաղէ եւ կուսակրօն կեանք մը կ'ապրէին սրբութեամբ: Ասոնց ժուժկալութիւնը եկեղեցի կողմէ հաւասար նկատուեցաւ մարտիրոսութեան: Ասոնք մեռցուցած էին բարոյապէս իրենց մարմինը՝ Քրիստոսի սիրոյն, ապրելու համար հոգիի կեանքով՝ միացած Քրիստոսի: Ասոնց միացան ՃԳՆԱԻՈՐՆԵՐՄԸ, որոնք ձգելով աշխարհը իր բոլոր ապականութիւններով, ցանկութիւններով եւ խարկանքներով քաշուեցան ամայի վայրեր, ապրելու համար Աստուծոյ ներկայութեան եւ չնորհաց մէջ: Մարդիկ որոնք «յօժարութեամբ բարձին զկարիս մարմնոյ», որոնք «վերնական յուսոյն ակն ունելով զերկրաւորս արհամարհեցին» արժանանալու համար երկնաւորին: Ի վերջոյ ասոնց վրայ աւելցան բոլոր անոնք, որ եկեղեցին բացառիկ ծառայութիւն մատուցած էին, զանազան կերպերով, յատկապէս բարեկարգելով եւ ճոխացնելով անոր պաշտամունքը: Արդարեւ բոլոր անոնք, որ հերոսական առաքինութեամբ եւ բացառիկ նույիրումով ծառայեցին եկեղեցիին, արժանացան բացառիկ յիշատակութեան, թէ հասարակ ժողովուրդի փափաքով եւ թէ եկեղեցական իշխանութեան հաւասարութեամբ եւ հաստատումով: Եկեղեցին ասոնց մէջ նշմարած է Աստուծոյ աւելի հաւատարիմ ծառաներ եւ աւելի մօտիկ բարեկամներ, որոնց սուրբ կեանքը եւ անձնուէր ծառայութիւնը արժանի ըրած է զիրենք Աստուծոյ մասնաւոր սիրոյն: Եկեղեցին յարգած է ասոնց մէջ յայտնուած աստուածային չնորհները եւ աստուածային զօրութիւնը, որով այս մարդիկ կրցած են իրական եւ բարոյական հրաշքներ գործել իրենց երկրաւոր կեանքին մէջ յօդուած երկրաւորներուն եւ կը շարունակեն գործել նաեւ իրենց երկնային կեանքին մէջ:

Ժամանակի ընթացքին եկեղեցի հայրերը հիմնուելով եկեղեցի օրկանիկ միութեան գաղափարին եւ «Հաղորդութիւն Արբոց» վարդապետութեան վրայ, սկսան ուսուցանել որ սրբոց աղօթքները ի զօրու էին աստեւոր հաւատացեալներու համար:

Առ հասարակ եկեղեցին հաւաքաբար եւ գրեթէ ինքնաբերաբար իր սէրը եւ յարգանքը կը յայտնէր մարտիրոսներու եւ սուրբերու հանդէպ, եւ թեմին եպիսկոպոսը եթէ հակառակելու լուրջ պատճառ մը չունենար կը հաստատէր հասարակաց այս վճիռը մարտիրոսացեալ կամ բացառիկ սրբութեամբ մահացեալ քրիստոնեաներու մասին։ Դարեր ետքն է, որ յատկապէս աւելի կարգապահութեան տէր եկեղեցիներու մէջ, հոգեւոր իշխանութիւնը ձեռք առաւ այս գործը եւ դարձեալ ժողովրդային կամ տեղական ստորադաս հոգեւոր իշխանութեանց իննդրանքը քննութեան ենթարկելով, մարտիրոս մը կամ առաքինի անձ մը սուրբ կը հռչակէր եւ տարեկան տօնախմբութեան արժանի կը կացուցանէր։

Մեր եւ Արեւելեան գրեթէ բոլոր եկեղեցիներու մէջ կանգ առած է սուրբեր կանոնականացնելու կամ տօնացոյցի անցնելու սովորութիւնը։ Մեր եկեղեցին համար այդ ցանկը փակուած է հինգերորդ դարուն, երբ որդեգրեցինք մեր դրացի եկեղեցիներու մէջ արդէն իսկ ի կիրարկութեան եղող ցանկը, որ այդ իսկ պատճառով բազկացած եղաւ գրեթէ ամբողջութեամբ ոչ Հայ սուրբերէ։ Իսկ Հայ սուրբերը, որոնք կը կազմեն մեր տօնացոյցի անցած սուրբերուն ճիշդ մէկ քառորդը, ժամանակի ընթացքին տակաւ առ տակաւ անցան տօնացոյցի Հայ կաթողիկոսներու կամ օրացոյցը բարեկարգողներու կողմէ։

Մենք սա պահուս դժբախտաբար չենք կրնար յիշել մեր պատմութենէն ուեւէ պարագայ, որ հաստատէր թէ այս, կամ այն սուրբի տօնելի ըլլալը ճշգած է այս կամ այն Կաթողիկոսը բացի Վրթանէս Կաթողիկոսէն – 333 –, որուն «Կանոնի» անցուցածները սակայն չեն յիշուիր այսօր։ Մեր Տօնացոյցի վերջին բարեկագիշը եղած է Սիմէն Կաթողիկոս (+1780), որուն նախաձեռնութեամբ օրացոյցի անցան մեր վերջնագոյն սուրբերը, Յովհաննէս Որոտնեցի (1315–1388) եւ Մովսէս Տաթեւացի (1346–1410) Մեծ վարդապետները։

Հոռվմէական եկեղեցին երբեք չէ դադրած սուրբեր կանոնակացնելէ եւ կը շարունակէ զայն ցայսօր։ Ատով Հոռվմէական եկեղեցին ըսել կ'ուգէ, որ եկեղեցին չէ դադրած սուրբեր արտադրելէ, ինչ որ անոր կարեւոր նպատակներէն մէկն է։ Արդարեւ այն եկեղեցին որ դադրած է սուրբեր ծնելէ՝ դադրած է կենսունակ եկեղեցի լինելէ։ Սակայն կը կրկնենք, սուրբերը լոկ տօնացոյցի անցածները չեն, ոչ ալ լոկ հրաշագործ կամ բացառիկ չնորհներով օժտուածները սուրբ են՝ եթէ ոչ բատին թէքնիք իմաստով, գէթ այդ բառին նախնական, հիմնական եւ աւետարանական նշանակութեամբ բոլոր այն հաւատացեալ քրիստոնեաները որոնք արժանացած են փրկութեան, եւ աշխարհի մէջ ապրելով հանդերձ դադրած են ըստ աշխարհի ապրելէ եւ իրենց հոգեկան կապը անխաղելուէն կը շարունակեն պահել Աստուծոյ Հետ, պաշտելով զայն հոգւով եւ ծմարտութեամբ։ Այն եկեղեցին, որ այսպէս հասարակ, համեստ եւ անանուն սուրբեր կը պատրաստէ իր մէջ, կենդանի մարմինն է Քրիստո-

սի, եւ որուն մէջ Աստուծոյ Հոգին կը բնակի: Ներկայիս, այս կարգի եկեղեցի՝ մըն է Հայաստանեայց Եկեղեցին: Աստուծած միայն գիտէ: մենք կասկածողներէն ենք. երանի անհիմն ըլլային մեր կասկածները: Սակայն հիմնուելով մեր ներկայ Հոգեւորականութեան իմացական եւ Հոգեւոր կազմաւորութեան վրայ, մենք կը կասկածինք որ անոնց քարոզութեամբ եւ առաջնորդութեամբ սուրբեր կրնայ արտադրել մեր Եկեղեցին: Սուրբեր միայն՝ կրնան ծնիլ սուրբեր: Եթէ կան արդարեւ «սուրբեր» մեր եկեղեցիի մէջ, մենք այնպէս կը կարծենք, որ անոնք այդ վիճակին հասած են ընդհանրապէս Աւետարանի ընթերցումով, կամ արտաքոյ Հայ եկեղեցիի՝ իրենց եկած ազգումէ մը:

Շնորհի Արք. Գալուստեան  
«Աստուծաշնչական Սուրբեր»



# ԶՈՒՐԸ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻՆ ՄԷՋ

Երբ Հին եւ Նոր Կտակարանի գիրքերը սերտենք, ջուրի վերաբերեալ բազմաթիւ դրուագներ կը գրաւեն մեր ուշադրութիւնը: Սկսեալ Ծննդոց Գիրքէն (1.2) մինչեւ Յայտնութիւն Յովհաննէսի (22.17.), կը նկատենք ջուրին ունեցած նիւթական եւ հոգեկան ազդեցութիւնը կենդանական աշխարհին մէջ ու մարդկային կեանքին վրայ:

Արարածներու կենդանութեան ու գոյատեւման համար ջուրը անհրաժեշտութիւն է: Աստուած ջուրէն գոյացուցած է կեանքը, ըսելով՝ «Ճուրերը կենդանութեան շունչ ունեցող շատ սողուններ հանեն եւ թռչուններ երկրի վրայ» (Ծն. 1.20): Յատկանշական է նկատել որ յիշեալ համարը կը փաստարկէ ջուրի նիւթական ստեղծումը նախքան հոգեկանը:

Աստուծոյ ձեռքին մէջ գաստումի գործիք է ջուրը: Օրինակ, Ձրենեղի պատմութիւնը, Կարմիր Ծովին մէջ եգիպտացիներու հեղձամահ ըլլալը փաստ են Եահուէ Աստուծոյ արդար գատաստանը՝ անօրէն մեղաւորներ պատժելու համար:

Աշխարհագրական որոշ շրջաններու ջուրի սակաւութիւնը գժուարացուցած է տեղւոյն բնակիչներուն կեանքը (տե՛ս Եր 14.3, Յվ 1.20): Բայց Տէր Աստուած անձրեւ տեղացներով հոգացած է իր բարեպաշտ եւ օրինապահ ժողովուրդին Փիզիքական կարիքները:

Ջուրը խորհրդանշօրէն նկատուած է Աստուծոյ օրհնութեան ու հոգեկան վերանորոգութեան երաշխաւորութիւնը (Տե՛ս Սղ 23.3, Ես 32.2, 35.6-7, 41.17-18): Այս մտահոգութեամբ Սաղմոսերգուն հոգեւոր կեանքի կարօտով ու Աստուածութեան միացումի ըղձանքով աղերսած է.

«Ով Աստուած, իմ Աստուածս, Քեզ կը փնտում անձկագին, հոգիս ծարաւ է Քեզի, մարմինս Քեզի՛ կը փափաքի՛ խոպան, ճաթուած, անջուր մնացած հողի պէս» (Սղ 36.1, տե՛ս նաեւ 42.1, Ած 8.11):

Աստուծոյ տան նկարագրութեան մէջ, Եղեկիէլ մարդարէն տեսիլքով մը սրբազն ջուրերուն հոսիլը կը տեսնէ տան սեմի յատակին. այս երազը կը խորհրդանշէ Եահուէ Աստուծոյ անհուն օրհնութիւնը իր ժողովուրդին նկատմամբ (Եղ. 47.1-11, հմմտ. Զք 14.8):

Երեմեայ մարդարէն Եահուէ Աստուածը նմանցուցած է «Կեանքին ջուրի աղբիւրի» (Եր 2.13, 17.13). այս վկայութեան վրայ, Յովհաննէս Առաքեալ Յիսուսի բերնով արտայայտուած է.

«Ով որ ծարաւ է՝ թող ինծի գայ եւ խմէ: Ով որ ինծի կը հաւատայ, ինչաէս որ Սուրբ Գիրքը կ'ըսէ՝ «Անոր սիրտէն կենսատու ջուրի գետեր պիտի բղիսին» (ՅՎ 7.38):

Նոր Կտակարանին մէջ ջուրը նկատուած է Աստուծոյ գերագոյն պարգեւը մարդկութեան՝ ընկալելու համար յաւիտենական կեանքը.

«Ով որ այս ջուրէն խմէ՝ դարձեալ պիտի ծարաւնայ. Բայց ով որ իմ տալիք ջուրէն խմէ՝ յաւիտեան պիտի չծարաւնայ», պատգամած է Յի-

սուս: «Հնդհակառակը, ջուրը որ ես պիտի տամ՝ անոր մէջ պիտի վերածուի աղբիւրի մը, որ ջուր կը ցայտէ եւ յաւիտենական կեանք կուտայ» (ՅՀ 4.13-14, Հմմտ. Յշտ. 7.17, 21.6, 22.1, 17): Յիշեալ յայտարարութիւնը ցոյց կուտայ, որ միայն Յիսուս Քրիստոսի միջոցաւ կը հասնինք յաւիտենական կեանքի ձեռքբերման եւ կը գոհացնենք մեր հոգեկան ծարաւը:

Յաւիտենական կեանքը ժառանգելու Յիսուսի պայմանն է ջուրով մկրտութիւնը մեր մեղքերուն թողութեան համար: Այս առումով, Եբրայցիներուն ուղղած նամակին մէջ Պօղոս Առաքեալ ըսած է.

«Անկեղծ սրտով եւ վստահութեամբ լեցուն հաւատքով մօտենանք Աստուծոյ. մեր սիրտերը մաքրած՝ խղճմտանքը ծանրացնող յանցանքներէն եւ մեր մարմինները մաքուր ջուրով լուացած» (Եբր 10.22., Հմմտ. Եփ 5.26):

Արդարեւ, Հին Կտակարանին մէջ կրօնական ծիսակատարութեան կեղոնական մասը ջուրի լուացումն ու մաքրութիւնն է:

Ելից Գիրքին մէջ յստակօրէն թելադրուած է Ահարոնի ու անոր որդիներուն խորանին դրան առջեւ ջուրով լուացուիլ՝ Եահուէին կարենալ քահանայագործելու համար (տես Ելք 29.4): Նոյնը թելադրուած է անոնց երբ մուտք գործեն Սրբութիւն Սրբոց խորանին ներս՝ Աստուծոյ ներկայանալու համար.

«Եւ Տէրը խօսեցաւ Մովսէսի ըսելով. պղնձէ աւազան մը շինես լուացման համար, ու անոր խարիսխն ալ պղնձէ ըլլայ. եւ ժողովքի խորանին ու սեղանին մէջտեղ դնես զայն, ու անոր մէջ ջուր լեցնես: Եւ Ահարոն ու անոր որդիները իրենց ձեռքերը ու ոտքերը պիտի լուան անկէ: Երբ անոնք ժողովքի խորանը մտնելու ըլլան, կամ երբ սեղանին մօտենալու ըլլան՝ պաշտօն կատարելու եւ կրակով Տէրոջը զոհ մատուցանելու համար, ջրով լուացուին, որպէսզի չմեռնին... ասիկա իրենց յաւիտենական կանոն պիտի ըլլայ, թէ՛ իրեն եւ թէ՛ իր սերունդին իրենց աղգերուն մէջ» (Ելք 30.18-21):

Իսկ Հետացիներու պարագային անոնց վրայ ջուր սրսկելու էին մաքրութեան համար (Ղւ 16.4, 24, 26):

Հին Կտակարանի ուսուցումներու հետեւղութեամբ, այլ աղանդաւոր համայնքներ որգեգրած են ջուրով լուացումի արարողութիւնը իրենց ծիսակատարութեանց մէջ, որոնցմէ ամէնէն ուշագրաւն են Յիսուսի ժամանակակից Եսսենացիք:

Մերեալ Ծովու շրջակայքէն յայտնաբերուած Գումրանի մագաղաթներու գիւտը եւ Ա. Գրոց՝ գիւտնականներու այդ ձեռագիրներուն վերծանումը, յաւելեալ լոյս կը սփոէ անոնց հաւատալիքներուն ու վարդապետութեան մասին: Եսսենացիներու համար ջուրով մաքրուիլը՝ մեղքերէ քաւուիլ, սրբանալ ու Նոր Ուխտի մտնել կը նշանակէր:

Մկրտութիւնը ու Հասարակաց ձաշը Եսսենացիներու արարողութեան յատկանշական բաժինը կը կազմէ: Նորընծան առաջին տարրուան փորձաքննութեան աւարտին կը մկրտուէր ու ապա կը սկսէր երկրորդ

տարուան շրջանը: Սակայն, հին աղանդաւորներ ամէն տարի մկրտուելու էին իրենց ուխտը նորոգելու համար:

Աղանդին Կարգապահութեան Ձեռագիրը կը սահմանէ.

«Բելիարի իշխանութեան օրերուն, պէտք է այսպէս կատարեն անոնք տարուէ-տարի, առաջին անգամ քահանաները մտնեն Ուխտի մէջ, իրար ետեւէ... եւ անոնցմէ ետք Ղետացիները պիտի մտնեն եւ երրորդ՝ ամբողջ ժողովուրդը յաջորդաբար... իւրաքանչիւրը իր պաշտօնին աստիճանին համեմատ» (տես M. Black: The Scrolls and Christian Origins. էջ 95): Այժմ, հասկնալի է թէ ինչո՞ւ Եսսենացի ճարտարապետը խոշոր ջրամբարներ կառուցած է Գումրանի վանքին մէջ:

Մեղքերու քաւութեան համար մկրտութիւնը ենթահողը եղած է Յովհաննէս Մկրտիչի քարոզութեան: Դուկաս Առաքեալի վկայութեամբ. «Յովհաննէս Յորդանան գետին եղեքը գտնուող բոլոր շրջանները երթալով՝ կը քարոզէր ապաշխարել եւ մկրտուիլ, որպէսզի Աստուած մեղքերու թողութիւն տայ» (Ղ 3.3, Մտ 3.1-2, Մր 1.4-5, ՅՀ 1.19-28):

Առաքելական Եկեղեցւոյ դաւանութեան համաձայն, մկրտութեամբ նորածինը կը ձերքազատուի Աղամական մեղքէն եւ իր անձը ընծայելով Քրիստոսի, կը դառնայ Եկեղեցւոյ անդամ ու կ'ընդունի Սուրբ Հոգին պարգեւը:

«Զեր ընթացքը փոխեցէք եւ իւրաքանչիւրդ մկրտուեցէք Տէր Յիսուս Քրիստոսի անունով, որպէսզի ձեր մեղքերը ներուին», կը խրատէ Պետրոս Առաքեալ, «եւ երբ մկրտուիք, խոստացուած պարգեւը՝ Սուրբ Հոգին պիտի ընդունիք» (Գրծ. 2.38):

Նազովրեցի Վարդապետն ալ Նիկողեմոսին հետ խօսած ատեն, մկրտութիւնը պայման նկատեց փրկութեան համար.

«Հաստատ գիտցիր», ըստ Յիսուս, «որ եթէ մէկը ջուրէն եւ Հոգիէն չծնի՛ չի կրնար Աստուծոյ արքայութիւնը մտնել» (ՅՀ 3.5):

Ճուրը եւ Աստուածաշունչը կ'երաշխաւորեն մեր Փիգիքական ու Հոգեկան կեանքը. տեւապէս մեզի կը յիշեցնեն որ Սուրբ Հոգին, ստեղծիչ Հօր Աստուծոյ եւ Յիսուս Քրիչի գործակցութեամբ կը կերպարանափոխէ ու կը մաքրազատի Աշխարհն ու իր ժողովուրդը:

Սրբազն Հայրեր Եկեղեցւոյ եօթը խորհուրդներու իրենց դասաւորումին մէջ առաջին տեղը յատկացուցին Սուրբ Մկրտութեան Խորհուրդին, շեշտելու համար անոր Հիմնական արմէքը քրիստոնեաներու հաւաքական կեանքին մէջ:

Եսայի Մարգարէին օրինակին հետեւելով, մենք եւս շնորհակալ ըլլալու ենք ողորմած Աստուծոյ, մեզի շնորհած պարգեւներուն համար աղօթելով.

«Ահա իմ փրկութիւնս Աստուած է,

Ես պիտի յուսամ ու պիտի չվախնամ,

Որովհետեւ իմ զօրութիւնս ու օրհնութիւնս

*Տէր Եհովան է:*

*Ու անիկա իմ փրկութիւնս եղաւ:*

*Եւ ուրախութեամբ ջուր պիտի քաշէք*

*Փրկութեան աղբիւրներէն» (Ես 12.2-3):*

**Բարգէն Թօփինեան**



# ԱՐԺԵՔՆԵՐՊ ՄԻ՛ ԱՐԺԵԶՐԿԵՐ

Մղձաւանջի կը վերածուի եւ յաճախ կարգ մը մարդիկ քնատ կը դարձնէ այն պարզ մտահոգութիւնը, թէ՝ «Ի՞նչ կ'ըսեն մարդիկ իմ մասին»: Այնքան ալ, հանրային հեղինակաւոր կարծիքին մասին չէ՛ այս-տեղ խօսքը, որքան զրոյցի բնոյթ ունեցող խօսքերուն, որոնց քանակն է, որ պատճառ կը հանդիսանայ նշեալ մտահոգութիւն:

Նմանօրինակ հարցում մը Յիսուս եւս արտասանեց, իր աշակերտ-ներուն ուղղելով խօսքը: Իր կատարած հրաշագործութիւնները տեսնե-լով, ժողովուրդը այնպէս կը կարծէր թէ մեռելներէն յարութիւն առած մարդարէ մըն է Ան: Ոմանք ուղղակիօրէն կ'ըսէին թէ գլխատուած Յով-հաննէս Մկրտիչն է որ յարութիւն առեր է, ոմանք՝ Եղիա մարդարէն, իսկ ուրիշներ՝ Երեմիան կամ մարդարէններէն մէկը (Հմմտ Մտ 16.14): Աւելի մասնաւորելով իր խօսքը, Յիսուս իր աշակերտներուն կարծիքը կը հարցնէ իր անձին մասին. «Իսկ դո՞ւք ով կը կարծէք զիս» (Մտ 16.15):

Զինք շրջապատող ժողովուրդին եւ մանաւանդ իր աշակերտնե-րուն միտքին մէջ իր անձին մասին եղած այս շփոթը նիւթի վերածուած է Յիսուսի միտքին մէջ: Նոյնիսկ մարդոց միտքին անցածը կարդալով, Յիսուս յատակեցում կ'ուզէ կատարել: Այսպէս, անդամալոյծի բժշկու-թեան առիթով երբ փարիսեցիներ եւ օրէնքի ուսուցիչներ հեռուն կանգ-նած զինք դիտելով կը խորհին թէ՝ «Ո՞վ է այս մարդը, որ կը համարձա-կի այսպիսի հայՀոյութիւն ընել. Աստուծմէ զատ ո՞վ կրնայ մեղքերը ներել» (Ղկ 5.21), «Յիսուս անոնց մտածումը գիտնալով» (Ղկ 5.22), իր աստուածային կարդութեանց մասին կարեւոր հաստատում մը կը կա-տարէ ըսելով որ՝ «Պէտք է գիտնաք, թէ Մարդու Որդին երկրի վրայ մեղ-քերը ներելու իշխանութիւն ունի» (Ղկ 5.24): Այլ առիթով մը ուղղակի-օրէն իրեն կը դիմեն ըսելով. «Ի՞նչ իշխանութեամբ կը կատարես այս բաները: Ո՞վ քեզի այդ իշխանութիւնը տուալ» (Մտ 21.23): Ճանչնալով հանդերձ իր ո՞վ ըլլալը եւ գիտնալո՞վ հանդերձ իր հրաշագործելու կա-րողութեան ուրկէ՞ ըլլալը, անոնք զինք յաչս ժողովրդեան նուաստաց-նելու համար կը յայտարարեն թէ՝ «Գեւերու իշխանին՝ Բէեղզերուղին զօրութեամբ է որ անիկա չար ոգիները գուրս կը հանէ» (Ղկ 11.15):

Երկար է շարանը Յիսուսի անձը չճանչնալու ժողովրդային արտա-յայտութիւններուն, որոնց պատճառաւ ինչքա՞ն աւելի ինքնայայտ-նութիւն կատարած է Յիսուս, յատկապէս առակներու եւ առհասարակ քարոզչութեան ճամբով: Կոյրի մը բժշկութեանէն ետք երբ բժշկուողը կը բոնադատեն որպէսզի ըսէ թէ ո՞վ է զինք բժշկողը, ան ալ կ'ըսէ թէ՝ «Մարդարէ մըն է» (Յէ 9.17): Ծովու փոթորիկին խաղաղեցման վկանե-րը հանդիսանալով մէկտեղ, աշակերտները ապշահար կ'ըսեն. «Ո՞վ է արդեօք այս մարդը, որովհետեւ կը հրահանգէ հովերուն եւ ալիքներուն եւ կը հնազանդին իրեն» (Ղկ 8.25): Ոմանք հրաշքի մը կատարումէն

ետք փառք տալով Աստուծոյ կ'ըսեն. «Այսօր հրաշալի բաներ տեսանք» (Ղ 5.26): Ուրիշներ կարծէք այլեւս յոդնած ՄԵսիա մը սպասելէ բաւարարուած հոգիով կ'ըսեն. «Քրիստոսը երբ դայ, միթէ աւելի՝ հրաշքներ պիտի կատարէ քան այս մարդը» (Յ 7.31):

Թերեւս պատմութեան ընթացքին չէր եղած անձ մը, զոր ճանչնալու իրենց ճիգին մէջ այսքան դժուարութիւն ունեցած ըլլային անոնք: Յովհաննէս Աւետարանից կ'ըսէ. «Երկպառակութիւն ինկաւ անոնց մէջ» (Յ 9.16):

Իր երկրաւոր առաքելութեան քաջածանօթ ըլլալով, եւ մանաւանդ Աստուծոյ Փրկագործական Ծրագրին տեղեակ ըլլալով, Յիսուս բնաւ չտագնապեցաւ ստորադասութեան հոգեբանութեամբ: Այլ՝ ինքզինք մարդուն ճանչնցնելու այլազան միջոցներու դիմեց:

Առօրեայ կեանքին մէջ շատե՛ր անլուր տագնապներ կ'ունենան ստորադասութեան: Այնախս կը խորհին, թէ մարդիկ չե՛ն յարգեր կամ չե՛ն գնահատեր զիրենք: Կը հետաքրքրութին թէ ի՞նչ կ'ըսեն մարդիկ իրենց մասին: Նոյնպիսի տագնապ չէր սակայն Յիսուսի ունեցածը, այլ՝ ցաւ մը, որ մարդիկ չեն ուզե՛ր ճանչնալ զինք: Այդ պատճառով ալ կ'ըսէ թէ արդիօք գործը աւելի խօսուն չէ քան խօսքը. «Եթէ ոչ խօսքերուս համար՝ գոնէ կատարած գործերուս համար հաւատացէք» կը յայտարարէ Ան (Յ 14.11):

Մարդոց կողմէ ցուցաբերուած այս բոլոր թերահաւատ մօտեցումները տեսնելով, կը պատկերացնէ թէ ի՞նչ պիտի ըլլար իր հետեղոդներուն կեանքը, որոնք իր ուսուցումները տարածողները պիտի ըլլային: Կանխաւ միմիթարելով զանոնք կ'ըսէ. «Եթէ աշխարհը ձեզ կ'ատէ, գիտցէք որ նախ զիս ատեց»» (Յ 15.18): Այլ տեղ մը գալիքին կը նախապատրաստէ զանոնք ըսելով. «Ահա կը զրկեմ ձեզ իբրեւ ոչխարներ՝ գայլերու մէջ: Ուստի խորագէտ եղէք օձերու պէս, եւ անմեղ՝ աղաւնիներու պէս» (Մտ 10.16):

Ի վերջոյ կը հանգի այս մասին իր հիմնական մտածումին, որով կը շեշտէ թէ Աստուծմէ ստացուած արմէքները սուրբ ու անբռնաբարելի են, եւ յարմարագոյն ատենին օգտագործելի: Նոյնիսկ, այդ արմէքներուն անգիտակ եղողները շուներու եւ խոզերու կը նմանցնէ ըսելով. «Ուեւէ սրբութիւն շուներուն մի՛ տաք, ձեր մարդարիտներն ալ խոզերուն առջեւ մի՛ նետէք, որպէսզի չըլլայ թէ զանոնք կոխկոտեն եւ դառնան ձեր վրայ յարձակին» (Մտ 7.6): Ուրեմն, կրնակի է վնասը զոր պիտի կրեն անոնք որոնք իրենց արմէքները կ'արժեզրկեն:

Շուներն ու խոզերը, որոնց կերպարին մէջ Աստուծոյ խօսքն ու շնորհքը անտեսող մարդոց երամակը կը տեսնէ Յիսուս, չե՛ն գիտեր թէ ի՞նչ է մարդարիտը: Հայկական առածը ինչքան գեղեցիկ յանդառուումով կ'ըսէ. «Եշն ի՞նչ գիտէ նուշն ի՞նչ է»: Բայց Յիսուս ծառայասէր ու խեղճ այդ կենդանիին օրինակը չի տար իբրեւ կերպար Աստուծոյ խօսքն

ու շնորհքը անարգողներուն, այլ՝ կատաղութեամբ յատկանշուող շուներու եւ կեղալի մէջ թաւալող խոզերու կը նմանցնէ զանոնք: Շուներն ու խոզերը ո՞չ միայն իրենց առջեւ դրուած մարգարիտներուն թանկարժէք ըլլալուն գիտակցութիւնը չունին, այլ՝ զանոնք կոխվուտելէ ետք վրադ յարձակելու սպառնալիքին տակ ալ կը պահեն քեզ:

Ճիշդ է որ քրիստոնեան չի կրնար իր ճրագը վառել եւ կաթսայի տակ դնել, այլ պարտաւոր է բարձր տեղ՝ աշտանակի մը վրայ դնել որպէսզի լուսաւորէ իր շրջապատը (Հմմտ Մտ 5.15), որովհետեւ Յիսուս ինք կը պատուիրէ ըսելով. «Զեր լոյսը թող այնպէս չողայ մարդոց առջեւ, որ անոնք ձեր բարի գործերը տեսնեն եւ փառաւորեն ձեր Հայրը, որ երկինքի մէջ է» (Մտ 5.16): Սակայն միաժամանակ Յիսուս չուզեր որ Աստուծոյ շնորհքները չուներու եւ խոզերու առջեւ նետուելով կոխվուտուին, այլ կը պատուիրէ իր հետեւորդներուն, որպէսզի զգոյշ ըլւան որ զայն տարածելու իրենց աշխատանքին մէջ չանարգուին ատոնք անհաւատներու կողմէ. «Իսկ զուք երբ ելլէք այն քաղաքէն, որուն բնակիչները ձեզ չեն ընդունած, ձեր ոտքի փոշին թօթուեցէք՝ իբրև վկայութիւն անոնց դէմ» (Ղկ 9.5): Քրիստոնէական կեանքի վեհ իտէալները եւ անոնց պտուղը եղող արժէքները իրենց բարձրութեան վրայ պահելու կոչ մըն է այս բոլոր ժամանակներուն ապրող քրիստոնեաներուն համար:

Ուստի, այնքան ալ կարեւոր չէ ուրիշներու «ի՞նչ կ'ըսեն»ը, երբ դուն քրիստոնէական բարձր արժանապատութեամբ վստահ ես քու «ի՞նչ կ'ընեմ»իդ եւ քրիստոնէական արժէքներդ արժեզրկումէ զերծ կը պահես համաձայն Յիսուսի երկնախօս պատուէրին:

Գրիգոր Մ. Վրդ. Զիփքնեան

## ՄԱՅՐ ԵՒ ԿՈՅՄ

Հոգիս կարօտ է բարձունքներին կուսական,  
Անշամանդաղ ափունքներին այն գերապանձ,  
Ուր լուսաժպիտ շուշաններով շրջապատուած,  
Բուրումնաւէտ մանուշակներ ոտքերի տակ,  
Աւելի վեր քան արեւները բոցավառ  
Կանգնած է Կոյսն անարատ եւ գորովալից՝  
Մայրը մեր Տէր Յիսուսի եւ ողջ աշխարհի:

Քաջայաղթ սրբերն իրենց ձեռքերը պարզած  
Շարան-շարան մօտենում են արտորանքով  
Աստուածամօր սրբութեանը քաղցրածորան,  
Զերմացնելու կարօտակէց սրտերն իրենց  
Զեղումներով մայրական անապակ սիրոյ  
Եւ օծուելու անքծութեան մեղմիկ ցողով՝  
Բմբոշխնելով շքեղ տեսքը շուշանների  
Եւ ըգգլսիչ բուրմունքը մանուշակների:

Աստուածամերձ բարձունքներում անպարագիր  
Հրեշտակներն են հնչեցնում նուագարան  
Եւ տաղեր ասում երկինքների թագուհուն՝  
Անճառելի լուսոյ Մօր, մշտական Կոյսին:  
Երանելի հռչակուած մեր սուրբ Տիրուհուն:  
Յիրաւի, «Քեզ երանեն ամենայն ազինք»,

Ով սուրբըդ Մարիամ,  
Մայր կուսական մաքրութեան:  
Ինձ առ նաեւ թեւերիդ տակ քո մայրական՝  
Երանական երամների հետ յաղթական,  
Թէեւ սիրոս չէ արժանի քո սրբութեան,  
Հագիս չունեմ պատշաճ զգեստ առաքինի,  
Տրեխներս կեղտոտուած են տիղմերի մէջ  
Քրմատիպար կաւասների խրախնանքում,  
Բայց հոգիս ճախրել է ուզում տիղմերից վեր,  
Հոգիս կարօտ է բարձունքներին մաքրափայլ  
Եւ քո սիրուն մայրական, սրբազնասուրբ Կոյս:

Յօղի՛ր իմ մէջ մաքրութեանըդ ցօղը քաղցրիկ,  
Նոր զգեստով ինձ զարդարիր նորափետուր,  
Տուր զօրութիւն իմ ոտքերին երերացող  
Հասնելու քեզ անսայթաք եւ քո միջոցով՝  
Դէպի Որդին քո միածին,  
Ում վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ,  
Այժմ եւ յաւիտեանս: Ամէն:

Յակոբ Արք. Գլուխան

# ՀԱՅ ԿԻՆԸ ՄԻՋԻՆ ԴԱՐՈՒՆ

Տեսութիւն Հայ Սովորութեան Իրաւունքներէն

Սոյն յօդուածին մեկնակէտը կը հանդիսանայ Ն.Ա.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի 2013 տարին Հայ Մօր Տարի հոչակելը եւ զանոնք առանձնացնելն ու վերաբերորելը Հայութեան ընտանեկան, ընկերային, հոգեւոր եւ ազգային կեանքէն ներս:

Վեհափառ Հայրապետը իր հոչակման տողերուն մէջ կը գրէ հետեւեալը. «Մեր ողջ պատմութեան ընթացքին, հայ մայրը հայ ժողովուրդին համար ո՛չ միայն դարձած է տիպար մայր իր կեանքին մէջ ցոլացնելով հոգեւոր, բարոյական ու ազգային սրբազան արժէքներն ու առաքինութիւնները, ո՛չ միայն ան ընտանիքին ամրակուռ սիւնն է եղած ու իր զաւակներուն նուիրեալ դաստիարակը, այլ մեր պատմութեան ամենէն նաև առաջարկական պահերուն իր օրինակելի վարքագծով, ամուր կեցուածքով, անհուն զոհողութեամբ, քրիստոնէական հաւատքի պահպանութեան ու պաշտպանութեան, ինչպէս նաև ազգաշինութեան ու հայրենաշինութեան սրբազան առաքելութեան բերած իր ամբողջանուէր ու յանձնառու մասնակցութեամբ եղած է բարձրագոյն աստիճանի յարգանի արժանի անձ մը»:

Համեմատական իրաւագիտութեան մէջ ընտանիքի գոյացման ու զարգացման վերաբերեալ կը տիրապետէ այն կարծիքը, թէ ժամանակակից իր ամուսնական ու ազգակցական յարաբերութիւններուն մէջ, անհատական ընտանիքին նախընթացը եղած է մայրական եւ կամ մայրիշխանական ընտանիքը: Մայրիշխանութեան էական գիծը եւ սկզբունքի արծարծումը կուգայ Jacob Bachofen (1815-1887), Lewis Henry Morgan (1818-1881) եւ John Ferguson McLennan (1827-1881) գիտնականներէն: Իսկ յայտնի գիտնական Lothar Von Dargun (1853-1893) իր “Mutterrecht und Vaterrecht” հետազոտական երկի մէջ մանրակրկիտ ձեւով կ'ապացուցանէ մայրական իրաւունքներու մասին:

Ծնորհիւ բազմաթիւ ազգագրական ու պատմական փաստերու եւ համեմատական հետազոտութիւններու, միանգամայն կը պարզաբանուին մարդկային հանրակեցական կեանքի երեւոյթները եւ կը լուսաբանուին զանոնք բնորոշող հասարակական յարաբերութիւնները: Նոյնիսկ մայրական ընտանիքի գոյութեամբ հնարաւոր կը դառնայ բացատրել նահապետական գերդաստանի՝ Հայրիշխանական ընտանիքի գոյութիւնն ու զարգացումը պատմութեան մէջ:

Ահա այս մայրական իրաւունքը տիրապետած է նաև Հայ ժողովուրդի կեանքին, սովորութիւններու իրաւունքին, Հայ նահապետական գերդաստանի բարքերուն ու Հայեացքներուն վրայ եւ հոն կը գտնենք բազմաթիւ փաստեր, որոնցմէ կարելի կ'ըլլայ հետեւցնել, թէ Հայ ընտանիքի զարգացման եւ մշակութային պատմութեան մէջ եղած է շրջան մը

**ուր բացառապէս գերիշխած է մայրական իրաւունքը:**

Պատմագիր Ստրաբոնը իր «Աշխարհագրութեան» 11րդ գիրքի 19րդ գլխուն մէջ իրեւ փաստ կը պատմէ. «Հայերը իրենց երկրի զանազան տեղերում իմանած ունեն մեհեաններ ի պատիւ Անահիու դիցուհու, եւ մանաւանդ հոչակաւոր էր այդ սատուածուհու մեհեանը Աֆիլիսինեում (Հայ պատմագիրներու «Եկեղեց» գաւառը): Այդ մեհեանում գտնուում են ոչ միայն երկու սեփի անձեր, որոնք իրենց նուիրել են դիցուհու սպասուուրեանը, այլ եւ անուանի ընտանիքներ իրենց դուստրերը նուիրում են այդ դիցուհուն »:

Միջին դարուն, հայ իրաւագիտական պատմութեան մէջ հայ կնոջ իրաւական պաշտպանութեան հարցը, անհրաժեշտ չափով չէ ուսումնասիրուած: Հաւակնութիւն չունենալով այս հարցի մասին առաջադրուած ամբողջական ուսումնասիրութեան, այս յօդուածով պիտի փորձենք հակիրճ քննարկում մը կատարել կնոջ քաղաքական եւ քաղաքցիական իրաւական պաշտպանութեան, ամուսնական եւ ընտանեկան իրաւունքներու եւ շահերու պաշտպանութեան, ինչպէս նաեւ ամուսնութման հարցին շուրջ, որոնք կարգ մը աշխատասիրութիւններով որոշ չափով լուսաբանած են շարք մը խնդիրներ:

Մեր միջնադարեան իրաւագիտական գրականութեան գլխաւոր ազբիւները կը նկատուին Միսիթար Վրդ. Գոշի եւ Սմբատ Սպարապետի Դատաստանագիրքերը: Սակայն, աէտք է նշել, որ Դատաստանագիրքերը ընդհանրապէս քաղաքցիներուն ոչ թէ իրաւունքը կը պաշտպանէին, այլ օրինազանցումներու պարագային անոնց յանցանքին աստիճանը կ'որոշէին եւ համապատասխան պատիժները կը սահմանէին: Հետեւաբար, Դատաստանագիրքերու հատուածներէն կարելի է եղրակացնել քաղաքցիի իրաւունքներուն բնոյթը:

Հայ կնոջ իրաւական վիճակի տնտեսական հիմերը յստակօրէն ձեւակեպուած են Միսիթար Վրդ. Գոշի կողմէ, որոնք բխած են հայ կեանքի կենցաղային իրաւունքներէն եւ կնոջ կուտան զանազան լիազօրութիւնները: Դատաստանագիրքին հեղինակը սուսեալ խնդիր մը քննելի յետոյ կը համեմատէ շրջապատի ժողովուրդներուն, նման օրէնքներու հետ:

## ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՒԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆ

Դաւիթ Ալավեայ որդիի ՀԱ. կանոնը, ինչպէս եւ Միսիթար Գոշ եւ Սմբատ Սպարապետի Դատաստանագիրքերը կը պաշտպանեն այն տեսակէտը, թէ կինը չի կրնար քահանայ ըլլալ, զինուորական դառնալ, շուկային մէջ առեւտուր ընել, եւայն... կինը ոչ միայն չէր կրնար դատաւոր ըլլալ, այլ նոյնիսկ վկայ կանչուիլ դատարան:

Միսիթար Գոշ, կինը վկայ կանչելու հարցին առնչութեամբ կ'ըսէ, թէ կիները դիւրագրգիտ են եւ դիւրագրեամբ թիւրիմացութեան մէջ կ'իյնան, սակայն այս տեսակի մօտեցում կիներու նկատմամբ, գոյութիւն ունեցող

ընդհանուր հայեացքներ էին: Ամբատ Սպարապետի Դատաստանագիրքին մէջ (յօդ. 78) կ'ըսէ, թէ տղամարդը գլուխն է, իսկ կինը՝ ոտքերը, ինչպէս ոտքերը զիսուն ենթարկուած են, այնպէս այլ կինը՝ մարդուն: Այս իրաւական օրէնքը անոր Դատաստանագիրքի գլխաւոր սկզբունքներէն մէկն է եւ անոր հիման վրայ շատ հարցեր յաճախ լուծուած են ի վնաս կնոջ, զայն տղամարդու հետ անհաւասար դրութեան մէջ դնելով:

## ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆ

Ժառանգի իրաւունքը վճռական նշանակութիւն ունեցած է եւ կարելի է նշել ընդհանուր բնոյթ կրող ձեւերը:

Ժառանգական իրաւունքը կը սահմանուէր հայրական գիծով եւ երբեք՝ մայրական: Ժառանգական իրաւունքը կրողը կինը չէր, այլ միայն տղամարդը: Այդ հանգամանքը նախատեսուած է Միսիթար Գոշի Դատաստանագրքի 118, 119 եւ այլ յօդուածներու մէջ: Հետևաբար, տղամարդը կրնար ըստ իր ցանկութեան կտակել իր կեանքի ընթացքին ձեռք բերած ընդհանուր սեփականութիւնը, քանի որ կտակի առկայութեան դէպքին ժառանգի հարցը բացառապէս կը լուծուէր անոր հիման վրայ: Եթզ կինը իր հետ օժիտ կը տանէր, այդ բաժինը ամուսինին կ'անցնէր, իսկ եթէ կինը մահանար՝ ժառանգը (օժիտը) կ'երթար երեխային: Երեխայ չունենալու պարագային՝ կը վերադարձուէր ծնողներուն կամ եղրօր:

Անհատական եւ ընկերային կեանքին մէջ այն քանի մը սահմանափակումները, որոնց կը հանդիպինք Միսիթար Գոշի Դատաստանագրքին մէջ, աւելի կրօնա-բարոյական եւ խրատական բնոյթ ունին: Դատաստանագրքին գծած պատկերը, կնոջ ժառանգական իրաւունքի եւ տնտեսական վիճակի վերաբերեալ, պարզօքն կը նկատուի, որ բոլոր պարագաներուն՝ կինը նկատուած է տղամարդուն հաւասար, ուրեմն կեանքի այլ պարագաներուն մէջ, անոր իրաւունքները բնականօրէն հաւասար պիտի ըլլան տղամարդուն:

Կարեւոր է պարզել, որ կինը, որպէս անհատ եւ հասարակութեան անդամ, իրաւունք ունէ՞ր իր ունեցուածքը ազատօրէն տնօրինելու եւ օգտագործելու ցանկացած նպատակներու համար: Այս հարցի դրական պատասխանը թէեւ տրամաբանորէն կը բխի Դատաստանագրքի յօդուածներէն, բայց, բնականաբար, Դատաստանագրքերը չէին կրնար անոնց փաստացի գործադրութեան դէպքեր ներմուծել իրենց մէջ: Կնոջ գոյքային իրաւունքի ազատ գործադրման փաստերը կրնային ըլլալ զանազան գործարքներու վերաբերող արխիւային փաստաթուղթերու մէջ, բայց ինչպէս յայտնի է, Հայաստանի միջնադարեան շրջանին վերաբերող նման նիւթեր գրեթէ չեն պահուած:

Այդ կարգի փաստաթուղթերէն մեզի հասած բեկորներ վանական «Քիւթիւկներ»ն են (փաւերագրային արձանագրութիւններու տեսոր) եւ Ստ. Օրբելեանի «Պատմութեան» մէջ արձանագրուածները, որոնք հա-

սարակութեան կեանքին, վանքերու եւ եկեղեցիներու հետ կապուած գործարքներու կը վերաբերին: Ամէն պարագային, կը տեսնենք, որ այդ բնագաւառի բոլոր տեսակի գործարքներու մէջ կիները հանդէս կուգան որպէս իրաւագօր անհատներ:

## ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԵՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱԻՈՒՔՆԵՐՈՒ ԵՒ ՇԱՀԵՐՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆ

Քրիստոնէութեան ճանաչումէն յետոյ, Հայ եկեղեցին փորձեց եւ պայքարեցաւ հին վատ սովորութիւններու դէմ, որպէսզի տղամարդն ու կինը հաւասար իրաւունքներ ունենան:

Ս. Սահակի 27րդ կանոնով, պէտք էր, որ աղջիկն ու տղան զիրար ճանչնային եւ իրենց փափաքով ամուսնանային, հակառակ անոր, որ հօր հրամանը անհրաժեշտ էր (Շահապիվանի 447-ի ժողով):

Ազգականական ամուսնութիւնները արգիլուած էին (Աշտիշատ 365-ի եւ Շահապիվանի 447-ի ժողովներ), ինչպէս նաեւ մանկահասակներու ամուսնութիւններ:

Եկեղեցին պայքարած է նաեւ ամուսնական անհաւատարմութեան դէմ: Այս օրէնքը աւելի ծանր եղած է կնոջ պարագային: Եթէ աղջիկը իր կուսութիւնը կորսնցուցած էր, պէտք էր ստուգել ու ապա յայտարարուէր՝ զրպարտութիւններ չըլլալու համար:

## ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ

Տղամարդը ապահարզանի աւելի լայն իրաւունք ունէր քան կինը: Ապահարզանի իրաւունքը սկսած է Ե. Դարուն եւ ընդլայնուած է Միթթար Գոշի Դատաստանագրքին մէջ:

Երբ տղամարդը առանց պատճառի կը ձգէ իր կինը՝ պարզապէս ուրիշ կնոջ մը հետ ըլլալու համար, այդ պարագային տղամարդը պարտաւոր էր իր բոլոր ունեցուածքը կնոջ յանձնել: Ամուսինը պարտաւոր էր եօթը տարի սպասել ու ապա եկեղեցւոյ հրամանով ամուսնալ՝ տուգանք մը վճարելով: Երբ կինը առանց օրինական հիմքի ձգեր ամուսինը, այդ պարագային կինը մնայուն ստրուկ կը դառնար ամուսինին: Ամուսնական յարատեսութեան ընթացքին, երբ ամուսինը հիւանդանար եւ գաղտնի պահած ըլլար այդ հիւանդութիւնը կնոջմէն, ապա կինը իրաւունք ունէր ձգելու ամուսինը եւ ամուսնանալու ուրիշ մէկու մը հետ, իսկ մարդը պէտք է ապաշխարէր երեք տարի: Եթէ կինը հիւանդանար, ամուսինը ցմահ պարտաւոր էր հոգալու ու ապա ամուսնանալու: Սակայն, միայն հարուստ մարդը կրնար այդ հնարաւորութիւնը ունենալ:

Այսպէս, միջնադարեան հայ իրաւունքին մէջ, շեշտուած գասակարգային մօտեցումով հանդերձ, յառաջդիմական քայլեր կատարուած են կնոջ ազատութեան, կեանքի, առողջութեան, պատիւի ու արժանապատութեան պաշտպանութեան հարցերուն մէջ:

19րդ և 20րդ դարերու սկիզբը, հայ կնոջ իրաւական վիճակի մասին հաւաքուած ազգագրական նիւթերը եւ անոնց հիման վրայ կատարուած ուսումնասիրութիւնները տխուր պատկեր մը կը ներկայացնեն հայ կնոջ իրավիճակի մասին: Միայն Հաքսհառուզէն, որ ճամբորդած է Կովկաս յատկապէս ժողովրդական կենցաղ եւ սովորութիւններ ուսումնասիրելու նպատակով, հայ կնոջ վիճակը կը նկարագրէ նպաստաւոր պայմաններով: 1843 թուականին, ան եղած է Քանաքեռ եւ լուրջ Հայեցողութեամբ կատարած է իր դիտումները եւ անոնց հիման վրայ հետեւցուցած է իր եզրակացութիւնները: Գերմանացի այս գիտնականը հետեւեալ ձեւով կը դիտէ հայ կնոջ իրավիճակը. «Հայկական գերդաստանին մէջ կիներու վիճակը տարբեր է շրջապատի այլ ժողովուրդներուն համեմատած. հայուհիները ունին հաւասարութիւն եւ գերդաստանի շահն ու վաստակը համօրէն տան սեփականութիւնն է»:

Դալով միջնադարեան աղբիւրներուն, ժողովուրդի ներքին կեանքի պատկերը շատ քիչ չօշափուած է: Հետեւաբար, սահմանափակ նշումներ կարելի է գտնել կիներու իրաւական վիճակին վերաբերեալ:

Սակայն, այդ պակասը կը լրացնեն, մասամբ, դատաստանագրերը, վիմական արձանագրութիւններն ու ձեռագրական յիշատակարանները:

Միջնադարի աւատապետական պայմաններուն մէջ, քաղաքական եւ վարչական ղեկավարումի մենաշնորհը կը գտնուէր տիրող աւատական դասակարգին ձեռքը եւ հիմնականին մէջ՝ ժաւանգաբար. ժառանգական իրաւունքին վրայ խարսխուած էր թագաւորի եւ աւատականներու կողմէ բոլոր կարգի պաշտօնեաներուն նշանակումի գործը:

Ընկերային բարձր դասակարգին մէջ, կինը յարաբերաբար տնտեսապէս ապահովուած էր: Հայ աւատապետ կինը ընտանիքին մէջ, նահապետի կողքին, նոյն հարամայողն էր, ինչպէս երիտասարդ կիներու, այնպէս ալ տղամարդոց: Ան, սովորաբար, իր հօր տունէն որպէս օժիտ միասին կը բերէր անշարժ եւ շարժական հարստութիւն, որուն տնօրինումի իրաւունքը իրեն կը պատկանէր եւ այդ իր իրաւունքը ազատորէն կը գործադրէր: Նահապետական գերդաստանի այս կազմակերպութիւնը յատուկ եղած է աւատիրական դարաշրջանին մէջ ապրող բոլոր ժողովուրդներուն: Ասոր պէտք է աւելցնել նաեւ, որ օրէնք, մշակոյթ, գրականութիւն եւ դպրոց կը գտնուէին հոգեւորականութեան ձեռքին մէջ:

Միջնադարեան կնոջ իրաւական վիճակը միաժամանակ պէտք է համեմատել նոյն դարաշրջանին եւ նոյն պայմաններու մէջ ապրող տղամարդու վիճակին հետ եւ ոչ թէ 19րդ դարու եւրոպացի կիներու իրավիճակին հետ:

Միջնադարեան կիներու իրաւական վիճակի խնդիրը պարզելու համար, շատ կարեւոր է հետեւեալ հանգամանքը. կինը որպէս անհատ եւ քաղաքացի, ինչ չափով ազատ էր եւ կրնար մասնակցիւ ընկերային

## Գործերուն:

Այս խնդրին կապակցութեամբ լաւագոյն փաստերը կը պարունակեն մեր վիմական արձանագրութիւնները, որոնք այս պարագային նոյն արժէքը ունին, ինչպէս դատական արձանագրութիւնները։ Վիմական արձանագրութիւններուն մէջ, սկսած Թ. դարերէն մինչեւ գրեթէ ԺԶ. դարու վերջաւորութեան գրուած, կան հարիւրաւոր փաստեր, որոնց մէջ արձանագրուած է կիներու ազատ մասնակցութիւնը ընկերային արժէք եւ բնոյթ ունեցող ձեռնարկներու մէջ։ Այս յօդուածի սահմանները անշուշտ չեն թոյլատրեր մէջբերել այդ բոլոր փաստերը, այդ պատճառով ալ մենք կը խմբաւորենք անոնք ըստ իրենց բնոյթին, իւրաքանչիւր խումբէն սակաւաթիւ օրինակներ մէջբերելով։ Հարկ կը համարինք աւելցնել, որ յաճախ կարծիքներ յայտնուած են, թէ Մխիթար Գոշի Դատաստանագիրքը աւելի գրական եւ անհատական երկ է, իսկ անոր գործադրելի ըլլալը կասկածի տակ առնուած է։ Մենք պիտի նշենք նաեւ այնպիսի վիմական փաստեր, որոնք լիովին կ'առնչուին Դատաստանագրքի յօդուածներուն։

Անիի Առաքելոց եկեղեցիի արեւելեան պատին, ամուսնալուծումի մասին գրուած է հետեւեալ օրէնսդրական արժէք ունեցող արձանագրութիւնը, որ լիովին կը համապատասխանէ Դատաստանագրքերու յօդուածներուն, որով կը հաստատուի այդ յօդուածներուն գործադրելի հանգամանքը։ Աչա այդ վիմագիրը ամբողջութեամբ. Թիւ Զի՞Զ (տարբեթիւ 1277): «Ծնորիիւն Աստուծոյ ես տէր Գրի(գոր արքեպիսկոպով)ոս մայրաքաղաքիս Ան(ւոյ) պատրոն Փախրադինին եւ քահան(այից քաղաքաց)եացս արձանագրեցաւ ի վերայ եկեղեց(ւոյս. Եթէ այր զկին բողու... Զինչ բաժինի լինի (տայ նմա, եւ թէ կին) զայրն... տայ յերիկն: Եթէ ո՛վ (հակառակ կայ գրոյս) դատի յԱստուծոյ»։

Ազգագրագէտ Ե. Լալայեան, Գողթան գաւառի Փառակա գիւղին մէջ գրի առած է հետեւեալ հետաքրքիր փաստը. «Փառակայում աւանդաբար պատմում են, թէ իին ժամանակներում իրենի աղջիկներն էին ընտրութիւն անում եւ ոչ թէ տղաները։ Եւ ում հետ որ կամենում էին ամուսնանալ, գնում էին նրա տան երդիկից մլաւում։ Ուշագրաւ է նաեւ այն, որ Ալեքսանդրապոլում երբ մի աղջկայ համար կամենում են ասել թէ ցանկանում է ամուսնանալ՝ հեզնում են, թէ մըրնիառ է կանչում»։

Այս երեւոյթին համազօններ կարելի է գտնել ժողովրդական բանահիւսութիւններու մէջ հանդիպող հերոս կիներու օրինակներուն մէջ, բայց ոչ գրաւոր աղբիւրներուն մէջ։ Զափազանց հետաքրքիր է, որ վիմական արձանագրութիւններու մէջ կայ հաղորդում մը, որ կ'առնչուի այս երեւոյթին։ Քանի որ այս արձանագրութիւնը նոյնպէս չէ հրատարակուած. «Փարշահին երկար կենացն. Արդուն աղին եւ Սափդիւանին։ Կամաւն Աստուծոյ Տէր Սարգիս, որդի Մագիստրոսին զայս հաստատեցի. սահման էր ի սկզբանէ, որ հարսն առնուր զիրամանն, շատ

Խեղին եւ անպատեհ բան լինէր. զայս հաստատեցի, որ կտրին առնու զիրամանն եւ այլ բոնապասակ առնել ոչ ունի ոք իշխանութիւն: Որ զգբեալս մեր խափանէ՝ ի յիմոց կամ յօտարաց, Գ. հարիւր. ՓԸ (310) Հայրապետացն նզովեալ եղիցի» (Դիւան, Կ. 19):

Միջին դարերուն, անհատի մը գործունէութեան ամէնէն ակնառու ասպարէզը ընկերային նշանակութիւն ունեցող շինարարութեան մը մասնակցումն էր եւ անոր հովանաւորումը, որուն իբր արդիւնք, ունինք մեծ քանակով պատմական բարձրարուեստ յուշարձաններ, որոնք բերդեր ու պարիսպներ են, վանքեր ու եկեղեցիներ, խաչքարեր, եւայլն... Այդ մեծամեծ աշխատանք եւ նիւթական միջոցներ պահանջող շինարարութիւնները Հայաստանի մէջ, կատարուած են համաժողովրդական ջանքերով, եւ հայ կինը իր ներդրումը ունեցած է այդ գործին մէջ, որպէս իրաւասու քաղաքացի:

Սանահինի նշանաւոր կամուրջը, օրինակ, շինել տուած է Վանենի թագուհին՝ 12րդ դարու վերջին տասնամեակին: Նման շինարարութիւն մը, աւելի համեստ ծաւալով, կատարուած է Ղարաբաղի մէջ, Հաղորդութիւնի սահմանին վրայ: Վանքեր ու եկեղեցիներ կառուցանել տուող կիներու անուններ կարելի է տասնեակներով յիշատակել:

Գանձակի շրջանի Հովկար գիւղի եկեղեցիի պատին դրուած խաչքարերէն մէկուն վրայ գրուած է. «Թւ. ՈԴ: (1155) Անուամբն Աստուծոյ եւ Մարգարիտ, դուստր Ռևատիկայ կանգնեցի սուրբ նշանն...»:

Գորիսի շրջանի Շնհեր գիւղի վանքին մէջ խաչքարի մը վրայ գրուած է. «Ես Հոգեղեղ կանգնեցի զիսաչս հաւը իմ խոցադեղա...թւ. Զկ: (1258):

Նախիջեւանի շրջանի նորս գիւղին մէջ, եկեղեցիին մօտ կանգնած խաչքարին վրայ գրուած է. «Թւ. Զկ Գ: (1274) Ես Արեւիկ կանգնեցի զսուրբ խաչն վասն հոգւոյ Խնկիլին»:

Բազմաթիւ արձանագրական փաստեր կան նաեւ այն մասին, որ կիներ լիրաւ մասնակից եղած են առուծախի. օրինակ մը այդ մասին որ գրուած է Աշտարակի «Մարինէ» եկեղեցիի պատին. «Ի թւ. Զկ: (1311) կամաւ ամենակալին Աստուծոյ եւ Տիկնացտիկին, ամուսին Արջուկին միաբանեցայ սուրբ Մարինանէիս եւ ետու զՓարասանց այգոյն կէսն. Ի ՍԳՃ: (300) սպիտակ գնեցի եւ տուի...»:

Հետաքրքիր է, որ անեցի կանայք վանքերուն նուիրած են այնպիսի կալուածներ, որոնք քաղաքային միջավայրին յատուկ են. «Ես Մամախաթունս, դուստր Խաչերեսին, ետու զիմ կուղակն, որի փողոցկտերն է, ի բազնոց...»:

Ինչպէս յայտնի է, հայ վիմական արձանագրութիւններու ամենամեծ եւ համեմատաբար լրիւ ժողովածուն Կ. Կոստանեանցի «Վիմական Տարեգիր»ն է, որուն մէջ ամփոփուած են նրդ դարէն մինչեւ 18րդ դարերը ներառեալ թիւով 1328 արձանագրութիւններ: Այդ արձանագրութիւններուն մէջ 500 անգամ յիշատակուած են կիները, որպէս առանձին

գործիչ կամ գործակից: Թիւերու այս համեմատութիւնը ինքնին պերճախոս ապացոյց է հայ կնոջ իրաւական ազատ վիճակի եւ ընկերային ներդո՞ն դերին:

Հայ կնոջ իրաւական վիճակի մասին կը համադրենք հետեւեալ եղբակացութիւնները.

1. Միջին դարերուն, որպէս ընկերական կառոյց, կը տիրէր նահապետական գերդաստանի ձեւը, ուր ժառանգական նոյնպէս տիրող օրէնքով, գերդաստանի աւագը կը գտնուէր զեկավարի գերին մէջ, իսկ կրտսեր անդամները՝ տղամարդ թէ կին, հաւասարապէս կ'ենթարկուէին տան աւագի իշխանութեան:

2. Ինչպէս միջնադարեան Հայ Դատաստանագրքերու, այնպէս ալ անոնց յօդուածներու կիրառման վերաբերեալ արմիւային եւ այլ օժանդակ աղբիւրներու մէջ, իրաւական ոչ մէկ սահմանաթակում կայ կիներու վերաբերեալ, ընդհակառակը՝ ինչպէս դատարանի առջեւ, այնպէս ալ ընկերային գործունէութեան բոլոր բնագաւառներուն մէջ կինը ներկայ է որպէս լիրաւ քաղաքացի:

3. Հայ կինը գրաւոր եւ աւանդական օրէնքով, հաւասար մաս ու բաժին ունեցած է թէ հօրենական տան ընդհանուր ունեցուածքին եւ թէ ամուսնութեամբ ստեղծուած նոր ընտանիքին մէջ:

Միայն երիտասարդ կինը խիստ պայմաններու մէջ գտնուած եւ փակուած կեանք վարած է վերջին դարերուն. պատճառը պատմական գժախտ իրականութիւնն է որ գարեր շարունակ հայ ժողովուրդին վրայ բռնացած են բարբարոս, միայն յաղթանակի օրէնք ճանչցող օտարները, ստեղծելով կողոպուտ, առեւանգում եւ բռնաբարութիւններու մղաւանջային մթնոլորտ: Այդ պայմաններուն մէջ ապրող հայութիւնը, իր նահապետական կենցաղի բերումով, ծայրայեղօրէն բծախնդիր՝ կիներու բարոյական մաքրութեան, հարկագրուած է երիտասարդ կիները փակել տան չորս պատերուն մէջ, ոչ միայն ծածկել, այլև երբեմն դիտաւորեալ կերպով ալ այլանդակել անոր ֆիզիքական գեղեցկութիւնը, գերծ պահելու համար բիրտ աչքերէն եւ հարեմի դժոխային վախէն:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետ հայ մօր մասին կը գրէ. «Հայ մայրը հոմանիշ է յախտենական արդէքներու ու երկնատուր արծանիքներու, գերագոյն իտէալներու ու նուիրական ձգտումներու, վեհ առաջինութիւններու ու ամուր սկզբունքներու: Հայ մայրը պատուանդանն է մեր գոյուրեան, աղբիւրը մեր զօրութեան, միշնաքերդը մեր ինքնուրեան, ներշնչարանը մեր պայքարին: Արդ, առանց հայ մօր հառագայրող ներկայութեան երա՛շ է մեր կեանքը: Առանց հայ մօր մարդակերտումի ու հայակերտումի առաքելութեան անգո՞յն է մեր կեանքը: Առանց հայ մօր յանձնառու մասնակցութեան աղբա՛տ է մեր կեանքը»:

Տանիա Օհանեան

# ԿԵՍԿԵՄՆԵՐ

Կէսկէմները գլխաւորաբար Հռոմկլայի, Ճկնդինի, Արահի, Հայնիի եւ Քէշլշիքի մէջ ապրող հայ գիւղացիներ էին, կրօնքով կէս քրիստոնեայ եւ կէս մահմետական: Անթէպ քաղաքին մէջ ալ կը գտնուէին անորոշ թիւով ընտանիքներ: Անոնք կը հագնէին տաճիկներու պէս, բայց կը խօսէին հայերէն, մանաւանդ կիները, որոնք ուրիշ լեզու չէին գիտեր, խարած ըստած հարկը չէին տար, այլ կալուածասուրք միայն կը վճարէին:

Կէսկէմներու ծագման մասին պատմական տեղեկութիւններ յայտնի չեն: Առաջին անգամ Ժէ. դարու սկիզբը կը տեսնենք որոշ յիշատակութիւններ անոնց վերաբերեալ:

Առաջին յիշատակողն է Լեհացի Սիմէոն Դափիր, որ 1616ին Երուսալիմի ուխտագնացութիւնէն վերադարձին կը յայտնէ, թէ իրենց խումբին հետ կային նաեւ Կէսկէմներ: «Էին ընդ մեզ եւ Տաճիկն, որ Կէսւակէս կոչին. սոքա եւս ուխտ եկին յերուսալէմ մեծաւ հաւատով, Հայոց լեզու խօսէին, թուրքնակ չի գիտեն, եւ են երկրէն Հռոմկլու. զտղայս նախ թլփատել տան եւ ապա մկրտեն՝ ըստ Խրոսոն. երթան յեկեղեցիս եւ ի մէջիթ, մեռելոցն՝ քահանայից տան նախ կատարել, եւ ապա գայ իմամն՝ թաղել տանի, եւ զայն առնեն վասն երկիւղի» (Ուղեգրութիւն, էջ 306-7):

Երկրորդ յիշատակութիւնը գրուագ մըն է Հռոմկլայի Կէսկէմներուն մասին, որ կը գտնուի Ս. Յակոբեանց Զեռագրատան թիւ 1378 Նոտրադիր Քարոզագրքին «Յաղագս սքանչելեացն զոր եղեւ մեծի ճգնաստան Ար. Ուխտին Մեծյորայ» վերնագրուած գլուխին մէջ:

Այնտեղ կը պատմուի թէ Հռոմկլայի կողմերը Կէսկէս կոչուած ժողովուրդ մը կայ, որոնք ունին քրիստոնէական մկրտութիւն, կը հաւատան մարդեղութեան, Քրիստոսի ծնունդէն մինչեւ միւս անգամ գալուստը, քրիստոնէական օրէնքը եւ կրօնքը լիով ունին իրենց մէջ ծածկապէս, եւ արտաքնապէս կ'ապրին իբրեւ Խսմայէլացիներ:

Երբ որ սուլթան Մուրատ (1622-1639) որ սուլթան Խալրահիմի (1639-1648) եղբայրն էր, եկաւ եւ բանակեցաւ Ամիթ ձմրան միջոցին, ոմանք մօտեցան թագաւորին եւ չարախոսեցին, ըսելով թէ հոս ժողովուրդ մը կայ, անունով միայն տաճիկ, որոնք քրիստոնէական սովորութիւններուն կը հետեւին, կը մկրտուին եւ պալասանի իւղով կ'օծուին, եւայն:

Թագաւորը բարկութեամբ կը հրամայէ որ անոնց գլխաւորները իր մօտ կանչեն, եւ գահիներուն ալ լուր կը զրկէ, որ գան եւ սպաննեն զանոնք: Կանչուած մարդիկը յուղուած կ'աղաղակեն. Տէր արքայ, թոյլ տուր որ խօսինք, եւ իմանանք թէ ինչ է մեր յանցանքը, եւ մենք պատրաստ ենք հնազանդելու քու հրամաններուդ:

Թագաւորը կը յայտնէ ինչ որ լսած էր իրենց մասին: Եւ անոնք անմիջապէս ջուր կ'ուղեն, կը լուացուին, եւ թագաւորին առջեւ կը կատարեն աղօթքի հինգ ժամերը: Եւ նա մեղմացած կը հարցուփորձէ

այազմայ ջուրի լուացման եւ պալասանի իւղով օծման մասին: Լսելով ամբաստանեալներուն տուած բացատրութիւնները՝ թագաւորին սիրառ կը քաղցրանայ անոնց հանդէպ, եւ չարախօսները յանդիմանելով կ'ըսէ, Եթէ ես ալ գտնեմ լաւ ջուր՝ կը լուացուիմ, եւ պալասանի իւղ գտնեմ՝ կ'օծուիմ, որովհետեւ օգտակար է մարդուն առողջութեան: Եւ այդպէս կը պապանձեցնէ չարախօսները:

Յետոյ արքունուական հրամանագիր մը կու տայ անոնց, որ ինչպէս տեսած են իրենց նախնիքներէն այնպէս ընեն, եւ ոչ ոք չհամարձակի անոնց կարգն ու կրօնքը հարցափորձել, բայց միայն թող կատարեն հինգ ժամերու աղօթքները (Հմմտ. Յուցակ Զեռ. Ս. Յակոբեանց, Ե. Հատոր, 1971, էջ 23):

Այդպէս արտօնուած՝ Կէսկէսները իրենց գոյավիճակը կը պահպանեն մինչեւ այս դարուն սկիզբները, գլխաւորաբար ձիպին գիւղին մէջ:

Կէսկէսներու մասին բաւական ընդարձակ տեղեկութիւններ տուած է Հ. Ղուկաս Վ. Ինճիճեան (Աշխարհագրութիւն Զորից մասանց Աշխարհի, Ասիխ, Ա. Հատոր, 1806, Վէնէտիկ, էջ 341-343, եւ 377): Իսկ շատ հակիրծ տեղեկութիւններ արձանագրած են քանի մը գրողներ, ինչպէս Դ. Խաչկոնց (Ընդարձակ Օրացոյց Ազգ. Հիւանդանոցի, 1902, էջ 206): Ե. Քասունի (Պատմութիւն Անթէպի Հայոց, Ա. Հատոր, 1953, էջ 77): Փառէն եպս. Մելքոնեան (Նոյն, էջ 346): Ն. Մանուկեան (Նոյն, էջ 604, եւ Հայ Անթէպ, թիւ 29, 1968, էջ 63): Ողնի (Հայ Անթէպ, 1969, թ. 37, էջ 11):

Համադրելով այդ տեղեկութիւնները, կարելի է ըսել, որ Կէսկէսները, իբրեւ քրիստոնեայ,

1.- Մկրտել եւ գրոշմել կու տային իրենց զաւակները, դնելով ընդհանրապէս աստուածաշնչական միջագրային անուններ:

2.- Կը հաւատային Քրիստոսի մարդեղութեան, ծնունդէն մինչեւ երկրորդ գալուստը:

3.- Իրենց գլխուն վրայ Աւետարան կարդալ կու տային:

4.- Ս. Գիրք կը կարդային տան մէջ:

5.- Հայ Եկեղեցւոյ պահքերը կը պահէին ընդհանրապէս, իսկ Առաջաւորի Պահքին երեք օր ծոմ կը կենային:

6.- Հայ վանքերուն ուխտի կ'երթային մեծ հաւատքով, մանաւանդ Երուսաղէմ, եւ Հոռմէլայի Ս. Ներսէսին:

7.- Պատկի օրհնութիւնը նախապէս կը կատարէին Եկեղեցւոյ մէջ գիշերը, քահանայի ձեռքով:

8.- Կիրակի օրերը կ'երթային Էջնէշի կամ ձիպինի Եկեղեցին, ներկայ կ'ըլլային պատարագին, երեսնին կը խաչակնքէին, ծնրադրութիւն կ'ընէին, եւայլն: Իսկ Աւագ Հինգշաբթի գիշեր յատուկ պատարագ մատուցանել տալով կը հաղորդուէին:

9.- Միսի կաթողիկոսին նուիրակէն մեծ յարգանքով կ'ընդունէին

Ա. Միւռոնը, եւ իւրաքանչիւր գիւղ 50 դրշ. ողորմութիւն կու տար:

10.- Հիւանդութեան պարագային գիշերը քահանայ կը բերէին, կը խոստովանէին եւ կը հաղորդուէին:

11.- Տաճկական թաղումէն ետքը քահանան կը տանէին եւ մեռեալին գերեզմանին վրայ կատարել կու տային թաղման կարգ: Կամ, ըստ Սիմէոն Դարի, նախ քահանան կը կատարէր հոգեհանգստեան պաշտօն, եւ ապա իմամը կու գալ եւ կը տանէր թաղելու:

Իսկ իբրեւ մահմետական,

1.- Թղփատել կու տային իրենց զաւակները, անոնց ուժ կամ ինը տարեկան ըլլալուն:

2.- Լուացում կը կատարէին աղօթքէն առաջ:

3.- Օրը հինգ անգամ աղօթք կ'ընէին, սահմանեալ ժամերուն, մզկիթի մէջ կամ այլուր:

4.- Քրիստոնէական պսակէն ետքը Ուրֆա երթալով կ'ամուսնային տաճկական օրէնքին համաձայն:

5.- Երբ մէկը մեռնէր, քաղաքէն իմամը կը կանչէին եւ թաղել կու տային իբրեւ տաճիկ:

Թղթահայոց տարագրութեան շրջանին ծիպինի Կէսկէսներն ալ ենթարկուած են նոյն աղէտին եւ դատապարտուած բնաջնջումի:

\* \* \*

Կիպրոսի մէջ եւս գոյութիւն ունէին տեսակ մը Կէսկէսներ, քսաներորդ գարու սկիզբը, ըստ Բակուրանի. «Լարնաքայի մօտերը եւ ուրիշ տեղեր կը բնակին տարբեր հասարակութեան մը անդամներ, որոնք կ'ըսուին Լինօ-Բամբաֆի (կանեփ-բամպակ), եւ կէս-մահմետական կէսքրիստոնեայ կրօնք մ'ունին. թղփատութեան եւ մկրտութեան, նիմեահի եւ պսակի, օրունի եւ պահքի պահանջումները միանգամայն կը կատարեն: Անգլիական վարչութեան ներքեւ ասոնցմէ շատ քիչեր դարձած են քրիստոնէութեան: Ասոնք բռնի իսլամացած լատիններու ցեղէն են» (Կիպրոս կղզի, Նիկոսիա, 1903, էջ 18):

Նորայր Արք. Ծովական  
«Վանատուր»

# ԸՆՏԱՆԻՔ՝ ԱՌԱՋԻՆ ԴՊՐՈՑ

«Տուն եւ ընտանիք մի փոքրիկ թագաւորութեան երկիր ու սահման է, որոյ նահապետական արքողին վերայ կը նստին ծնողի, հայր իբրեւ թագաւոր եւ մայրն իբրեւ թագուիի. եւ կը կառավարեն հպատակ ընտանիքը։ Սոյն ընտանեկան պալատին ու թագաւորութեան մէջ ոչ ոստիկան կայ, ոչ սուր, ոչ բոնութիւն, ոչ գաւազան, այլ ամենուն տեղ հայրական սէր եւ մայրական գորովն է, դաստիարակ եւ խրատ՝ ծնողաց կենդանի օրինակն է»։

ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ

Ինչքան կենդանի ու պատկերաւոր բնութագրումը՝ ընտանիք հասկացողութեան, զոր ամենայն հայոց Խրիմեան Հայրիկ աւելի քան մէկ դար առաջ սպառիչ կերպով ձեւակերպած եւ յանձնած է թուղթին։

Աշխարհի բովանդակ մարդկութիւնը, անկամի՝ ցեղային, լեզուային եւ գոյնի տարբերութիւններէն, ունի սրբագործուած պատարագի երեք խորաններ, նուրիբուած՝ ընտանիք, դպրոց եւ հաւատք իմացումներուն։ Երեքի պահանջքն ալ մարդ արարածին հետ ծնած եւ կրած են ժամանակներու ազդեցութիւնը՝ ըստ ձեւի եւ ըստ բովանդակութեան։

Մարդիկ հասունութեան տարիքին կարիքը կը զգան կեանքի ընկերոջ։

Երիտասարդութիւնը՝ ամուսնանալով, փոխադարձաբար իրարու կուտան իրենց անձին ստուղը եւ անով զիրար աւելի կը սիրեն։ Եւ այդ պտուղն ալ կը դառնայ գրաւականը այդ անդաւաճան միութեան։

Հայր եւ մայր դարձած ծնողքը ունի բնութեան կողմէ շնորհուած նուրիրական առանձնայատկութիւններ, որոնք անփոխանցելի են։ Ասոնց մէջ գլխաւորներն են։

1. Անդրանիկ դաստիարակի շնորհը։ Կոյր ծնուած զաւակներուն աչքը բանալ դէպի բարին։ Միրտն ու Հոգին բանալ առաքինութեան ճամբուն վրայ, կրթել զանոնք առաքինութեամբ, որպէսզի կարող ըլլան զանազանել, լոյսը՝ խաւարէն, բարին՝ չարէն։

2. Սէրը տարածելու ընդունակութիւն։ Կաթնկեր մանուկը թէպէտ հարկ եղած գիտակցութիւնը չունի, սակայն տակաւին մօր գիրկին մէջ բնագործ կը զգայ ու կը ճանչնայ Սէրլ։ Այս ճանաչողութիւնէն ալ կը յառաջանայ ծնողասիրութեան զգացումը, որ ժամանակի ընթացքին կը զօրանայ ու կը բիւրեղանայ, եթէ ծնողք-զաւակ փոխյարաբերութիւնը ընթանայ բնականոն կերպով։ Զաւակը կը գիտակցի, որ իր գոյութեան սպատճառը ծնողներն են. ուստի ինք պարտական է անոնց։ Անոնց նկատմամբ իր ունեցած սէրը ոչ մէկ բանի հետ պիտի պայմանաւորուի եւ ոչ ալ չափուի։ Ծնողքի եւ զաւկի միջեւ ամենէն զօրաւոր կապը՝ արեան եւ կաթի կապն է։ Ծնողքի եւ զաւկի միջեւ սիրոյ ճամբան չի խափանուիր, որքան ժամանակ որ այդ ճամբայչն կը հոսին մայրական կաթն ու արիւնը։

Հին ժամանակներուն, Կինը՝ իբրեւ մայր, չունէր դիրքի գերակա-

**յութիւն:** Մովսիսական օրէնքով կինը, երբ արու զաւակ բերէր՝ 7 օր, իսկ աղջիկ զաւակ բերելու պարագային երկու շաբաթ անմաքուր կը համարուէր: Առաջին պարագային՝ 33 եւ երկրորդ պարագային 66 օր մեկուսացած պէտք է մնար:

Արեւելեան կրօնները մեծ մասամբ կինը դուրս կը ձգեն հոգեւոր պաշտամունքներէն: Զինացի կանայք իրաւունք չունին հոգեւոր վայր յաճախելու: Հնդիկ երկցներ, նոր արարողութիւններով կրկին կ'օծէին այն կուռքը, որուն կնոջ ձեռք դպած էր: Խալամութիւնը անհոգի արարած կը համարէր կինը, լոկ միջոց մը հեշտասիրութեան: Մուհամէտ կանանց մուտքը արգիլած էր մզկիթներէն ներս:

Տերտողիանոս Հայրապետը՝ կինը իրեն փորձութեան անօթ, դժոխքին նախադուռը կը համարէր:

Միջին գարերուն, կանայք եկեղեցի մուտքի համար յատուկ դուռ ունէին, ու կը նստէին այր մարդոցմէ հեռու եւ ծածկուած վիճակով:

Սլաւ կանայք կը վշտանային, եթէ իրենց ամուսինները զիրենք չծեծէին:

Առաջին անգամ կանանց այր մարդուն հաւասարեցնողը Քրիստոս եղաւ:

Դասական Հռոմի մէջ յդի կանանց տունը ծաղեփունջերով կը պճնէին: Աթէնքի մէջ անբունաբարելի սրբավայր կը համարուէր յդի կնոջ տունը:

Անգամ մը, երբ Նափոլէոնին հարցուցին թէ ի՞նչ է Թրանսայի մեծագոյն կարիքը, առանց վարանելու պատասխանեց. «Մայրեր, մայրեր եւ դարձեալ մայրեր»:

Այնուհետեւ, կանանց տրուած քուէին իրաւունքը զիրենք դուրս բերաւ մեկուսացումէն եւ հաւասարեցուց այր մարդոց դիրքին: Մինչեւ իսկ այսօր կան քրիստոնէական եկեղեցիներ, ուր կանայք կը ստանձնեն քարոզիչի եւ ծիսակատարի պաշտօններ:

Սակայն, ընկերութեան մէջ կինը ինչ դիրքի ալ տիրանայ, ինչ աստիճան ալ անկախութիւն ունենայ, անոր ազնուագոյն պաշտօնը՝ ՄԱՅՐՈՒԹԻՒՆՆ է: Արդարեւ, կինը ամէն բանէ առաջ ՄԱՅՐ՝ իր մէջ մայրութեան բնագդը շատ աւելի զօրաւոր է, քան սեռականը: Սովորաբար կնոջ բնագդային զգուշաբութեան մէջ այրը կը գտնէ հեռատես խորհրդատուն: Իմաստուն կինը, երիտասարդութեան ժամանակ, կարեկից եւ միխիթարող է այր մարդուն, հաւասարիմ գործակից մը՝ չափահասութեան տարիքին, երբ կեանքը կը դադրի այլեւ ակնկալութիւններ սնուցանելէ: Հետեւինք առածի ճշմարտութեան՝ «Երբ Աստուած մեծ մարդու մը կարիքը զգայ, նախ մեծ ՄԱՅՐ մը կը սաեղծէ»:

Իմաստուն հեղինակ մը գրած է. «Եթէ դասական Յունաստանի գերագոյն արժանիքը կը կայանայ գեղարուեստի անգերազանցելի հրաշակերտներ արտադրած ըլլալու նշմարտութեան մէջ, եթէ Հոռմի փառքն

ու յաւիտենական արժանիքը կը կազմէ իր հրաշակերտած օրէնսդրութիւնը, եւ եթէ հրեան կրնայ առաջին ազգը համարուիլ իբրեւ միասուածութեան գաղափարը ընդունող, ապա Հայաստանն ալ կրնայ արդի աշխարհին ներկայանալ իբրեւ ՄԱՅՐՈՒԹԻՒՆԸ յարգող եւ անոր ոյժերուն վրայ իր ամբողջ ընկերական կազմն ու բաղաքարութիւնը կառուցող անզուգական երկիրն ու ժողովուրդը »:

**Ահա եւ ամերիկացի կնոջ մը վկայութիւնը՝ անցեալէն.** «Հայոց մէկ բարեմասնութիւնը, որ ինձի յանախ կը բուի, մայերու հանդէպ անոնց սէրն ու յարգանին է: Խելացի, գեղանի եւ մահուր հայ աղջիկ մը, օր մը ինձ հրաւիրեց, որ իր մօս այցի երբամ: Փափկանկատ հպարտութեամբ մը ինձ առաջնորդեց հեամենի տուն մը եւ ինձ ներկայացուց պառաւած, ակրաները բափած կնոց մը, որ ուներ հայկական խոլ եւ ապարանջաններ, նատած կրակի մը փոշիներուն առշեւ: Աղջիկը իր մայրը ներկայացուց այնպէս, ինչպէս իշխանութիւն մը պիտի ներկայացներ իր բագուեին »:

**Այս էր՝ ազգային աւանդութիւններով սնուած մեծ սերունդը՝ երէկ:**

**Հնատանեկան տան շինութեան երկու հիմնաքարեր կը կազմեն այրն ու կինը, որոնք յետագային, առաջին իսկ գաւկի ծնունդով կը դառնան ՀԱՅՐ եւ ՄԱՅՐ: Իսկ աշխարհի բովանդակ մարդկութեան շէնքը կը բարձրանայ ՀՆՏԱՆԵԿԱՆ ՊԱՏՈՒԱՆ ԴԱՆԻՆ վրայ:**

**Արժանաւոր գոյգը կը միանայ անքակտելի շղթայով:** Անոնց բերաներուն արտասանած երգումը պէտք է հաստատուի իրենչ ՄՐՏՈՎ:

**Ամուսնական կեանքի մէջ կորսուած հաւատարմութիւնը, առաքինութիւնը, սէրը եւ վերջապէս ամէն ինչ կարող են վերագառնալ, բացի ՎԱՏԱՀՈՒԹԵՆՔՆ: Իսկ առանց կստահութեան, ամուսնական կեանքը կը դառնայ տաժանք:**

**Հնատանեքի հրապուրիչ պատկերը կ'աղաւաղուի, երբ հայր ու մայր անտարբեր ըլլալով իրենց պարտականութեանց մէջ, պատանի գաւակը տունէն կը հեռանայ եւ այլ տեղ կը տանի հօրենական սէրը: Իսկ վերադի պարագային ալ իրեն հետ կը բերէ ոչ մէկ բանի հետ առնչուող սովորութիւններ: Այսպէս է, որ եղբայրներ ու քոյրեր հագիւ զիրար կը ճանչնան: Իր ժամանակին, աշխարհի միահեծան սէրը՝ Օգոստոս Կայսրը ինք անձամբ հոգատար եղած է իր թոռնութեան, անոնց գրել-կարդալ, լողալ սորվեցնելով, եւ գիտելիքներ ջամբելով:**

**Հայրերը դատապարտելի են, եթէ իրենց կեանքի ընկերոջ կողքին կը թերանան զաւակներէն՝ պիտանի ՄԱՅՐ, հասարակութեան ՀԱԻԱՏԱՐԻՄ ԱՆ ԴԱՄ եւ պետութեան ԱԶՆԻԻ ՔԱՂԱՔԱՅՐԱՅԻ պատրաստելու պարտաւորութեան մէջ:**

**Սարգիս Ա. Քինյ. Անդրէասեան**

# ԳԻՒՂԻՍ ՅԻՇԱՍԱԿՈՎ

Հիւսիսային Ամերիկայի արեւելեան ափի մեծագոյն քաղաքներից մէկում եմ, չէնց կինտրոնում: Շուրջս, երթեւեկով խճողուած փողոցներ ու բարձրայարկ շէնքեր, իսկական երկնաքերներ, որոնց համեմատութեամբ՝ մայթերի վրայ քայլող մարդիկ թւում են փոքրացած, անդրմոլորակային կամ նոյնիսկ մի տեսակ խեղճացած:

Բայց սա երեւի իմ անձնական տպաւորութիւնն է, քանի որ ես ծնուել եմ մի այնպիսի գիւղում, ուր այն ժամանակ չկային այսօրուայ բարձրայարկ շինութիւնները: Այնտեղ տներն ընդհանրապէս երկյարկանի էին, կտորները հողածածկ, պատերը ծեփուած յարդախառն հողով եւ կրաջրով սպիտակեցուած: Առաջին յարկը սովորաբար ծառայում էր իբրեւ կենդանիների ախոռ:

Այդ տները կառուցուածքով համեստ էին, բայց մաքուր, շատ մաքուր, մայրերի ու տատիկների գորովալից սրտերի նման մաքուր: Այդ անպաճոյն պատերի մէջ զգում էինք հարազատների ջերմութիւնը, կեանքի կենսասինդ հմայքն ու ջինջ հաւատի հզօր հովանին:

Միշտ հպարտ եմ եղել գիւղացիական ծագումովս. թէեւ իմ հարազատ գիւղը, երբեմնի իր քաջակորով այրերով, իր աստուածավախ եւ աստուածախօս մայրերով, նազելածնմ ու քաղցրանայուածք աղջիկներով, վաղուց արդէն ինձ համար դարձել է յուշ, երազային անկրկնելի մի աշխարհ, մշուշներում կորած մի սրբավայր: Բայց ես մնացել եմ հարազատ զաւակը այդ աշխարհի, թէկուզ մի կորած աշխարհի, բայց իմ սրտում միշտ անաղարտ պահպանուած:

Բանաստեղծի ասածի նման. «Ամէնքի հետ սեղան նստայ, սուլթան, վէզիր, խան չմնաց»: Ո՞ւմ մտքով պիտի անցնէր, որ ինձ՝ գիւղացի մի համեստ ու ապագայի նկատմամբ ոչ մի հեռանկար չունեցող պատանու, բախտը պիտի բերէր ովկիանոսներ կտրելու, աշխարհի մեծերի հետ սեղան նստելու, իմաստունների հետ բաժակներ զարկելով՝ իրար կենացը խմելու: Նախախնամութեան ծրագրերը արարածներիս նկատմամբ խորախորհուրդ են եւ ընդհանրապէս սքանչելի:

Այս չորրորդ անգամն է, որ լինում եմ այս քաղաքում, ուր բազմաթիւ ծանօթներ եւ ընկերներ ունեմ: Այրում եմ այցելել վաստակաշատ եւ սփոփանքի կարօտ, քաղաքային առօրեայ հեւքից դուրս մնացած մարդկանց: Պարկ Ավէնիսի ամենաբարձր շէնքերից մէկի պատուհանից դիտում եմ շուրջեղուրս փուուած քաղաքը: Գիշեր է: Ամէնուրեք ողողուած է գոյնզգոյն լոյսերով, որոնց ցուքից երկինքը չի երեւում: Թւում է այնպէս, թէ մենք՝ ինքներս երկնքում ենք: Քաղաքի վրայ մի անբացատրելի տխուր վարագոյր է իջել: Շէնքերն էլ ասես լուռ են, իրար անհաղորդ, մենակ ու անմիխթար, նման ինձ հիւրասիրող տանտիրուհուն:

Այս երկնահաս շէնքերի համեմատութեամբ մեր գիւղի այն ժամա-

նակուայ հիւղակները, ախոռները, սալաքարերով ծածկուած փողոցները յորդում էին կեանքով, մարդկանց եւ անասունների ջերմութեամբ, ծառու ծաղկի գեղեցկութեամբ եւ բուրմունքով:

Ուրիշ մի օր էլ, առաւօտեան, տարբեր մի չէնքի բարձրագիր յարկում եմ: Այնտեղ է ապրում նոյնպէս մենակ, տարիքն առած մի հայուհի, Սեբաստիայից գաղթած մի գերդաստանի վերջին շառաւիշը, որին բախտ չի վիճակուել ամուսնանալու: Նա խնամել է իր ծնողներին, աշխատել է մի հիւանդանոցում իբրեւ բոյժքոյր, իսկ այժմ, գիտակից իր վախճանին, ջերմեռանդ աղօթքով պատրաստում է անվերադարձ ճամբորդութեան: Բերում է հաց, աղ եւ ջուր, խնդրում է կատարել տնօրհնէքի արարողութիւն:

Դրսում թուում է ամէն ինչ խաղաղ ու անդորր, մինչդեռ դա խաբուսիկ երեւոյթ է, քանզի փողոցի աղմուկը չի հասնում մինչեւ այդ յարկը, ուր գտնուում ենք: Լուսաւոր է երկինքը, թէեւ նորածագ արեւը գեռ չի երեւում չէնքերի առաստութեան պատճառով, սակայն պայծառ լոյսը ողողել է բնակարանն ու մեր սրտերը: Տանտիրուհին չի մոռանում բերելու նաեւ խունկ եւ ածուխ: Աղօթում ենք միասին, եւ մեր աղօթքները խնկի ծխի նման տարածում են քաղաքի սրտի վրայ:

— «Ամէն, ալէլուիա՛, ալէլուիա՛, ալէլուիա՛...», — երգում է ծագումով սեբաստացի տարէց հայուհին իր գեղեցիկ ու գրնդուն ձայնով: Սրբազն աղօթքը՝ հայոց հիասքանչ լեզուով, չինչ հաւասի քաղցրածաւալ թովչանքով, մեղ փոխադրում է հայրենիք, շաղկապում է մեր նախնեաց հզօր ոգուն, նրանց արմատներին:

Այնուհետեւ, մինչ տանտիրելին պատրաստութիւն է տեսնում ինձ հիւրասիրելու, տեղ եմ գրաւում հանգստաւէտ թիկնաթոռում: Փակում եմ աչքերս ու մտքիս հորիզոնին պարզում է մի սրտագրաւ տեսարան, հեռաւոր անցեալում պատահած մի դէպք, որ բոլորովին մոռացել էի. մեր գիւղում եմ, մեր տանը, արեւը պատրաստում է թաքնուել լեռների յետեւում, մերոնք նստել են կլոր սեղանի շուրջ, զրուցում են, մայրս կաղամբ է մաքրում: Դուռը թակում են, ներս է մտնում պարթեւահասակ հայր Գուրգէնը իր տիրացուի հետ՝ տնօրհնէք կատարելու:

— Մի՛ հաւաքիր սեղանը, — ասում է մօրս, — ես շատ եմ սիրում կաղամբի կոթերը հում ուտել:

Առանց հրաւէրի սպասելու, նա մաքրում է մի կաղամբի կոթ եւ սկսում ախորժակով ուտել: Այնուհետեւ պատրաստում է տնօրհնէքի արարողութեան. «Ամէն, ալէլուիա՛, ալէլուիա՛, ալէլուիա՛...»: Երկիւլածութեամբ ենք համբուրում վարդապետի ձեռաց խաչը: Մայրս խաչամբոյրի իբրեւ նուէր մի մետաղադրամ է դնում նրա ափի մէջ, դա արձաթեայ մէկ լիրա էր, որն այդ ժամանակ մեծ արժէք ունէր:

Վարդապետը երբ դուրս էր գալիս մեր անից, ձեռքով նշան է անում ինձ, որ հետեւեմ իրեն: Մի քիչ հեռանալուց յետոյ, նա, չթողնե-

լով ինձ ծպտուն հանել, մօրս տուած արծաթեայ լիրան դնում է ափիս մէջ ու շտապ քայլերով գնում: Նրա այդ վեհանձն ու բարեսիրս արարքի համար, այսօր, աւելի քան յիսուն տարիներ յետոյ, օտար այս քաղաքում նստած, յուզումով համակուած՝ օրհնում եմ նրա բարի յիշատակը:

Տանտիրուհու ներկայութիւնը սթափեցնում է ինձ իմ խոհերից: Բայց չգիտեմ ինչո՞ւ, եւ հաւանաբար ի զարմանս նրա, ասում եմ.

— Հոգ չէ, թէ մարդիկ ինձ ո՞ր քաղաքում կամ ի՞նչ երդիքի տակ կը հանդիպեն, ես միշտ կառչած պիտի մնամ իմ անցեալին, իմ արմատներին, որոնց համար ամաչելու ոչ մի պատճառ չունեմ: Ես շարունակում եմ աղօթել, երգել ու երազել իմ մայրիկի ինձ սովորեցրած լեզուով, ասուուածատուր հայերէնով՝ գիւղական իմ յուշ դարձած օջախի ջերմութեամբ ու սրբութեամբ օծուն:

Մեկնումի պահն է: Յօրդ յարկի բնակչուհի՝ ծագումով սեբաստացի տարեց հայուհին ողջագուրլում է հետո: Նա հանդարտ է, լրջախոհ ու գիտակից իր չուտափոյթ շիջումին, պատրաստ է մեկնելու այս աշխարհից, առկախ հաշիւ չունի ոչ ոքի հետ: Երանելի է նա, ազնուասիրտ, վեհանձն ու վեհատեսիլ: Մահն անգամ անզօր կը լինի խորտակելու նրա ինքնութիւնը, նա միւս աշխարհում էլ կը շարունակի նոյն ձեւով ապրել՝ իր մեծութեան ու մաքրութեան անկապուա փառքով:

Յաջորդ առաւօտ ընկերս եկել էր ինձ իր մեքենայով տանելու հայկան եկեղեցի:

Այդ օրը եկեղեցու բակում խոնուած էր մի բազմութիւն, որովհետեւ տօնավաճառ կար: Տարին մի անգամ համայնքը կազմակերպում էր այն եւ դրա եկամուտը յատկացնում եկեղեցու կարիքներին:

Տօնավաճառի առաջին տաղաւարում նստել էր ճաղատ գլխով եւ վաշխառուի նայուածքով մի հայ մարդ իր տիկնոջ հետ: Նա գաղթել էր Պէյրութից եւ ուզում էր իմանալ իմ որտեղացի լինելը: Երբ լսեց ծննդավայրիս անունը՝ հեղնանքով ասաց.

— Ձեր գիւղից միայն տէրտէր եւ ճաշարանի մասուցող դուրս կը գայ:

Այդ խօսքի վրայ մի պահ զայրացայ, յիշեցի, որ ժամանակին մի հայ գրող էլ այդ մակերեսային արտայայտութիւնն էր ունեցել: Հիմակուայի իսկ ինչո՞ւ չես ասում, որ իմ գիւղը տուել է նաեւ գրողներ, բանաստեղծներ, նկարիչներ, բժիշկներ, ճարտարապետներ, փիլիսոփաներ, հաշուագէտներ եւ այլն...: Այնտեղ, իմ գիւղում, մերոնց զաւակներն ու թոռները շարունակում են հայ մնալ, իսկ ո՞ւր են ձեր որդիները, նրանք հայութեան համար արդէն իսկ կորած են եւ այլասերուած:

— Մի՞թէ «տէրտէր» լինելը անպատիւ բան է, իսկ եթէ կարիքն է ստիպել շատերին իբր մատուցող աշխատել, մի՞թէ դա էլ անպատութիւն է, իսկ ինչո՞ւ չես ասում, որ իմ գիւղը տուել է նաեւ գրողներ, բանաստեղծներ, նկարիչներ, բժիշկներ, ճարտարապետներ, փիլիսոփաներ, հաշուագէտներ եւ այլն...: Այնտեղ, իմ գիւղում, մերոնց զաւակներն ու թոռները շարունակում են հայ մնալ, իսկ ո՞ւր են ձեր որդիները, նրանք հայութեան համար արդէն իսկ կորած են եւ այլասերուած:

Այդ ողորմելի արարածը պապանձուեց: Հնկերս մի կողմ տարաւ ինձ եւ փորձեց մեղմացնել զայրոյթս:

Մի քանի օր յետոյ, երկրի մակերեւոյթից 11.800 մետր բարձրութեան վլայ թուչում եմ դէպի Պորտո Ռիկո: Օդանաւում ճամբորդները թխմուել էին: Աթռները նեղ են, իրար կիպ կպած: Աջ կողմս նստել էր մի մանկամարդ կին՝ թուի մազերով եւ երկարաւուն դէմքով: Անուշադիր մի շարժումով նա իր ըմպելին թափեց իմ տափատին եւ հազար ներողութիւն խնդրելով՝ սկսեց իր թաշկինակով չորացնել դրա թողած հետքերը: Ուշագրութիւնս գրաւում է նրա ձեռքի ապարանջանը, որից կախուած էին մի քանի օսմանեան ոսկեդրամներ: Մտածում եմ, թէ նա պէտք է Մերձաւոր Արեւելքից լինի, թուրք կամ արաբ:

— Թուրք եմ, — ասում է, — իսկ Դո՞ւք:

— Հայ եմ, — պատասխանում եմ անտարբեր:

— Ո՞ւր էք ծնուել, Հայաստանո՞ւմ:

— Ծնուել եմ քո երկրի հարաւային սահմանին մի փոքրիկ գիւղում, որի անունը չեմ կարծում, որ լսած լինես, բայց այդ ամբողջ շրջանը դուք՝ թուրքերդ, անուանում էք Հարայ:

Նկատեցի, որ թրքուհու դէմքը միանդամից պայծառացաւ, աչքերի մէջ մի տարօրինակ ցնծութիւն ուրուագծուեցաւ: Խորհեցայ, թէ այստեղ անպայման մի կարեւոր եւ ինձ համար հետաքրքական բան կայ, դրա համար էլ հարցորի.

— Դու ծանօ՞թ ես այդ շրջանին կամ արդեօք այդտե՞ղ ես ծնուել:

— Ոչ, — ասաց նա, — միայն թէ պապս շատ է պատմել ինձ Հաթայի մասին, որովհետեւ Թուրքիայի հանրապետութեան կողմից ինքն է եղել այն բանագնացը, երբ ֆրանսացիները այդ շրջանը յանձնել են մեզ, վաստաթղթերի տակ իր ստորագրութիւնը կայ:

Տեսնելով թրքուհու հրճուանքը՝ ես ներքնապէս զայրացայ, մանաւանդ որ ֆրանսիացիներ բոլովին անարդար կերպով էին տուել Ալեքսանդրէթի Սանջաքը կամ Հաթայի հողատարածքը թուրքերին: Այդ շրջանի հայութիւնը կրկին անդամ էր գաղթական գարձել: Իմ ծննդավայրը միայն, որոշ բանակցութիւններից յետոյ, փրկուել էր թուրքական տարածք լինելուց, թէեւ նրա որոշ կալուածքները եւ ուխտատեղիները մնացել էին սահմանից այն կողմ:

Երեւում էր, որ թուրք խօսակիցս միակողմանի էր սերտել պատմութիւնը: Այդ պահին տիսուր յուշեր էին արթնացել մէջս, շատ էի յուզուել, այդուհանդերձ անհրաժեշտ էր, որ մի կերպ վերջ դնէի այդ կնոջ հրճուանքին եւ, արտաքնապէս հանգիստ ձեւանալով, ասացի:

— Քեզ չեն սովորեցրել իսկական պատմութիւնը: Այսօրուան թուրքիան բոլովին անարդար կերպով է տիրացել բազմաթիւ հողատարածքների: Քո պապը, իբրեւ ձեր կառավարութեան բանագնաց, հաճոյքով է ստորագրել Հաթայի ապօրինի իւրացման փաստաթղթի տակ,

բայց կը դայ մի ժամանակ, երբ ձեր կառավարութեան ներկայացուցիչ-ները ստիպուած կը լինեն ստորագրել զաւթուած հողերը իրենց օրինաւոր տէրերին վերադարձնելու փաստաթղթերի տակ: Զեր քարտէզը անպայման պիտի փոխուի: Մի՛ մոռացէք հայերին, արաբներին, քրդերին, յոյներին, դուք նրանցից հող էք գողացել:

Թրքուհին չուզեց կամ չէր կարող ոչինչ պատասխանել: Այս անգամ ինքն էլ էր յուզուած ինձ նման, բայց նաեւ՝ այլայլուած....:

Յակոբ Արք. Գլուխան

## ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

- Բարեկարգութիւն Հայց. Եկեղեցւոյ, Ռոկան Մլութարեան, Լոս Անձելըս, 2013:
- Թափանցիկութիւնն ու Հաշուետուութիւնը Հայաստանեայց Եկեղեցիէն ներս, Լոս Անձելըս, 2013:
- Պատմութիւն Տարօնի Աշխարհի, խմբ. Ժիրայր Դանիէլեան, Անթիլիաս, 2013:
- Issues and Perspectives, ARAM I, Antelias, 2013:
- Ճակատագրի ճանապարհին Մոռցուածները, ՀաՀանդուխս, Պէյլութ, 2013:

# ՆԵՐՍԻՆ ԼԱՄԲՐՈՆԱՅԻ - ՍԻՐՈՅ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ, ԱՏԵՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ՝ ՀՈՌՈՄԿԱՅԻ ԺՈՂՈՎՔԻ (1179) ԵՒ ԹՈՒՂԹ ԱՌ- ԼԵՒՈՆ Բ. ԱՐՔԱՅ (1195), ԹԹԻԲ, 2013:

Օրերս, գերմանական «Փառլինուս» հրատարակչառունը գերմանախօս ընթեցողներու համար լոյս ընծայեց գեղատիպ եւ շահեկան հատոր մը, որ կը կրէ «Ներսէս Լամբրոնացի – Սիրոյ Հրամայականը»<sup>1</sup> խորագիրը: Առկայ հատորը Յերդն է գիրքերու այն երկար շարքին, որ «Սօֆիա - Աղբիւրներ Արեւելեան Աստուածաբանութեան» անունով գրադարանը երկրորդ անգամ ըլլալով կ’անդրադանայ Հայ Եկեղեցւոյ հոգեւոր գրականութեան: Ներսէս Լամբրոնացիի նուրիուած սոյն գիրքին տիտղոսաթերթը մեզի յստակ կը դարձնէ, որ ան կը բովանդակէ հնդինակային երկու ստեղծագործութիւն՝ «Ատենաբանութիւն» եւ «Թուղթ Առ Լեւոն Բ. Արքայ»: Հատորը հրատարակած է Դոկտ Իզօ Պառմեր, որ, համագործակցութեամբ Դոկտ. Արքէ Քինյ. Մանուկեանի հետ, հայերէն գրաբար բնագրէն կատարած է գերմաներէն թարգմանութեան երախտաշատ աշխատանքը: Գիրքին սկիզբը տեղադրուած է Արամ Ա. Վեհափառ Հայրապետի օրհնութեան գիրը՝ Հայերէն եւ գերմաներէն լեզուներով: Լամբրոնացիի կեանքին ու գործին լայն ներածականով մը անդրադարձած է Հ. Լեւոն Վրդ. Զէքիեան, խմբագրական աշխատանքը կատարած է Փրոփ. Ֆրանց Մալի, իսկ գրքի յաւելուածաբանական բաժնին մէջ ծանօթագրութիւնները ապահովուած է Դոկտ. Թոմաս Քրեմեր:

Անդրադառնալով Ներսէս Լամբրոնացիի «Ատենաբանութեան», հարկ է ըսել, որ Carl Friedrich Neumann զայն նախապէս գերմաներէնի թարգմանած եւ տպագրած է 1834 թուին: Բայց նկատի ունենալով որ նշուած հրատարակութիւնը շատոնց սպառած, իսկ գերմաներէն լեզուն ժամանակի ընթացքին ահազին զարգացած ու բնականաբար ենթարկուած է փոփոխութիւններու, հեղինակները նպատակայարմար տեսած են ձեռնարկելու նոր եւ ամբողջական թարգմանութեան մը, օգտուելով գերմաներէն լեզուի արդիական ոճաբանութենէն եւ ներկայ ժամանակին համահունչ բառապաշարէն:

Խօսելով Հայ Եկեղեցւոյ ամենաարդիւնական հայրերէն Ներսէս Լամբրոնացիի մասին, նաեւ օգտուելով վերոնշեալ հրատարակութեան ընձեռած պատեհութենէն, ընթեցացէր հասարակութեան համար օգտաշատ պիտի ըլլայ՝ եթէ այստեղ պահ մը լայն փակագիծ մը բանալով անդրադառնանք այս կարկառուն անհատականութեան վարքին եւ գործին:

Ներսէս Լամբրոնացին, աւագանի անունով՝ Սմբատ, ծնած է 1153 թուականին, Լամբրոն: Եղած է աստուածաբան, մեկնիչ, մատենագիր, պետական գործիչ, հրատարակախօս, բանաստեղծ եւ շարականագիր: Ան

որդին է Լամբրոնի բերդատէր Հեթումեան իշխան Օշին Բ.ի եւ Ներսէս Շնորհալիի Շահան եղբօր գուստը՝ Շահանդուխտ Պահաւունիի: Իր առաջին ուսուցիչն ու գաստիարակը եղած է մայրը, որմէ ան սորված է յունարէն, իսկ ընդհանրապէս տիրապետած է նաեւ լատիներէն, ասորերէն, երայերէն եւ զպտերէն լեզուներուն:

Հիմնական ուսում կը ստանայ Սկեւուայի վանքը, ապա Հռոմէլլայի կաթողիկոսարանի բարձրագոյն դպրոցը՝ Հայոց կաթողիկոսներ՝ Գրիգոր Գ. Պահաւունիի ու Ներսէս Շնորհալիի հովանաւորութեան տակ: Ներսէս Շնորհալի գինք դեռ շատ երիտասարդ տարիքին՝ բնդամէնը 16 տարեկան հասակին մէջ կը ձեռնադրէ քահանայ ու անոր կուտայ իր անունը: 1175ին, Գրիգոր Դ. Տղայ Տարսոնի արքեպիսկոպոս կ'օծէ Ներսէս Լամբրոնացին: Իր արդիւնական կեանքի վերջաւորութեան Լամբրոնացի կը պաշտօնավարէ Լեւոն Բ. Մեծագործի արքունիքին մէջ՝ իբրեւ ատենադպիր, խորհրդատու եւ թարգմանիչ:

Որպէս եկեղեցական եւ քաղաքական հեղինակաւոր անձնաւորութիւն, Լամբրոնացի 1179ին կը մասնակցի Հռոմէլլայի եկեղեցական ժողովին, Լեւոն Բ. Ռուբինեան իշխանի յանձնարարութեամբ 1189ին կ'ուղարկուի դիմաւորելու Ֆրիգրիի Շիկամօրուսի (Բարբարոսա) գլխաւորած Բ. Խաչակրաց բանակը, 1197ին դեսպանագնացութեամբ կը մեկնի Կ. Պոլիս, ընդհանրապէս կ'ունենայ եռանդուն եւ անուրանալի ներդրում կիլիկեան Հայաստանի արտաքին գործերու կարգաւորման մէջ:

Գործելով Տարսոնի, Լամբրոնի, Հռոմէլլայի, Սաղիրի, Սկեւուայի, նաեւ Սեւ Լեռներու վանքերուն մէջ եւ այլուր, Լամբրոնացի մեծապէս կը նպաստէ Կիլիկեան Հայաստանի հոգեւոր-մշակութային կեանքի վերելքին: Սերելով իշխանական ընտանիքէ եւ Հօրմէն ժառանգած նիւթական միջոցներով, ան կ'օժանդակէ Կիլիկիոյ կրթական կեղրուններու, գրադարաններու եւ գրչատուններու գարգացումին: 30 Հազար դաշեկան ուկի կը նուիրէ ձեռագրեր գնելու, ընդօրինակութիւններ ընելու, միաժամանակ վանքեր ու եկեղեցիներ կառուցելու նպատակով: Կը պատուիրէ կամ անձամբ ինք կ'ընդօրինակէ բազմաթիւ հին Հայկական ձեռագրեր, որոնցմէ բարեբախտաբար մաս մը հասած է մեզի ու կը պահպանուի Հայ եւ օտար զանազան մատենադարաններու մէջ: Ա. Գրիգոր Նարեկացիի «Մատեան Ողբերգութեան» երկի ձեռագիր ամենաշհն օրինակը 1173 թուականէն, այսպէս, մեզի հասած է Ներսէս Լամբրոնացիի պատուէրով ընդօրինակուած մատեանի շնորհիւ:

Հայ եւ օտար շրջանակներու մէջ Տարսոնի այս կարկառուն անհատականութիւնը ծանօթ եղած է նաեւ իր քարոզչական բացառիկ կարողութիւններով ու ճարտասանական արուեստով: Ժամանակակիցներ գինք գնահատած են՝ համեմատելով Դիմութենոսի, Ցիցերոնի ու Ոսկեբերանի հետ: Ան երկար տարիներ ճգնած է Տալոսի, Սեպուհի, Սեւ Լեռներու անապատներուն ու վանքերուն մէջ, որուն համար իր իմաստու-

թեամբ եւ սրբակրօն վարքով ունեցած է ոչ միայն հայոց, այլ նաև յոյներու, լատիններու եւ ասորիներու քով մասնաւոր պատկառանք: Իր բանիմաց աշակերտները՝ Խաչատուր եւ Գրիգոր Սկեւուացիներ, իրեն ձօնած են երկիր եւ գրի առած են իր կեանքն ու գործը: Ներկայացնելով իր ուսուցիչը, Գրիգոր Սկեւուացին կը վկայէ. «Բխէր իբրեւ զաղբիւր, յառաջէր որպէս զգէտ, ծաւալէր իբրեւ զծով»: Զինք անուանած են «Երկրորդ Պօլոս Տարսոնացի», մեծարած իբրեւ «Աքանչելի եւ կատարեալ այր», «Հայաստանեայց Եկեղեցւոյ լուսաւոր վարդապետ», «Առաքելաշաւիդ Հայրապետ», «Բերան քարոզութեան սրբոյ Եկեղեցւոյ», «Տիեզերկան վարդապետ» եւ այլ մակդիրներով:

Լամբրոնացի իր համոզումով եղած է Հայ Եկեղեցւոյ ինքնուրոյնութեան եւ Հայոց պետականուրոյնութեան հզօր գաղափարախօսներէն մին: Կեանքը դարձուցած է ամբողջանուէր ծառայութիւն մը ի նպաստ Հայ Եկեղեցւոյ եւ Կիլիկեան Հայաստանի անկախութեան եւ բարգաւաճման: Յոյն, Լատին, Հայ եւ Ասորի Եկեղեցիներու միութեան հարցով, որ կը հանդիսանար 12րդ դարու կրօնական, քաղաքական եւ հասարակական կեանքի կարեւորագոյն խնդիրներէն մէկը, Լամբրոնացի շարունակած է իր մեծ նախորդի եւ ուսուցիչ՝ Ներսէս Շնորհալիի գաղափարական գիծը, այն է՝ բոլոր Եկեղեցիներու հաւասարութեան սկզբունքի, աւանդութեան եւ ազգային դիմագիծի պահպանումով հասնիլ քրիստոնէական Եկեղեցիներու համագործակցութեան, միաբանութեան եւ դաւանական համերաշխութեան: Որպէս լուսամիտ եւ յառաջադէմ անհատականութիւն, Լամբրոնացի անխափի ձաղկած է կարգ մը Հայ եւ յոյն հոգեւորականներու մտայնութեան մէջ թանձր նստուածք դարձած ազգային-կրօնական մոլեւանդութիւնը, յատկապէս Հայաստանի արեւելեան վարդապետներու արմատական թեւի ներկայացուցիչներու՝ յանձինս Հաղբատի փանահայր Գրիգոր Տուտէկորդիի եւ այլ ծայրայեղականներու, որոնց գործելառը եւ բութ մտայնութիւնը առաւել եւս կը խորացնէր Եկեղեցիներու միջեւ բաժանումը:

Հակառակ իր կարճատեւ կեանքին եւ պետական-Եկեղեցական բուռն գործունէութեան, բազմաբնոյթ է Ներսէս Լամբրոնացիի մատենագրական վաստակիր: Ան եղած է չափազանց բեղուն հեղինակ մը եւ հանդիսացած մին՝ իբրեւ Հայ միջնադարեան մեկնողական գրականութեան անզուգական ներկայացուցիչներէն: Իր գրչին կը պատկանին Աստուածաշունչի գիրքերու բարձրարժէք մեկնութիւնները, որոնցմէ մեզի հասած են Արարածոց, Առակաց, Ժողովողի, Իմաստութեան, Երդերգոցի, Տասներկու Մարգարէներու, Դանիէլի, Սաղմոսներու, Կաթողիկէն Թուղթերու, Ցովհաննու Յայտնութեան, Ցովհաննու ննջման պարկանոն պատմութեան մեկնութիւնները:

Լամբրոնացի իր առաջին մեկնութիւնը գրած է 23-24 տարեկանին, որ արդարեւ կը կազմէ իր մեծարժէք մեկնութիւններուն թագն ու պատ-

կը, այդ գործը իր հոչակաւոր Պատարագի մեկնութիւնն է, որ իրաւամբ ստացած է համաքրիստոնէական ճանաչում՝ թարգմանուելով բազմաթիւ լեզուներու:

Բայց ասատի, Լամբրոնացիի մեկնողական ստեղծագործութիւններու շարքին կ'արժէ պահ մը մասնաւորաբար անդրադառնալ Յովհաննու ննջման պարականոն պատմութեան մեկնութեան, քանի սոյնը եղակի երեւոյթ մըն է համաքրիստոնէական մեկնողական գրականութեան մէջ։ Սոյն պատմութեան յունարէն բնագիրը պահպանուած չէ, բայց բարեբախտաբար աւանդուած է Հայերէն թարգմանութիւնը մեր Աստուածաշունչ մատեաններուն մէջ։ Հայոց ծիսակարգը Յովհաննու ննջման պատմութեան լայն գործածութեան առիթ ընձեռած է, զայն զետեղելով Ճաշոցներու եւ Ճառընտիրներու մէջ։ Լամբրոնացին այս գործի մեկնութեամբ առաջադրած է ընթերցողներուն Հայողոգել ու բացայայտել աստուածապաշտական կեանքի ներքին խորհուրդները, որոնք ծածկագրուած են Յովհաննէս Աւետարանիչի ննջման պատումին մէջ։

Կրկին անգամ եւ Հանգամանօրէն անդրադառնալով Լամբրոնացիի վերոյիշեալ «Ատենաբանութիւն» եւ «Թուղթ Առ Լեւոն Բ. Արքայ» գործերուն, պէտք է ըսել, որ առաջինը գրուած է Հռոմելայի 1179 թուականի ժողովի գումարման առթիւ, իսկ երկրորդը սքանչելի հակաճառութիւն մըն է այն գրպարտութիւններուն դէմ, որոնք Հայոց թագաւորին մօտ իր հասցէին ներկայացուցած էին Հայաստանի այսպէս կոչուած «արեւելեան վարդապետներ»։ Են ոմանք։

«Ատենաբանութիւն»ը հայ միջնադարեան հոգեւոր ճարտասանութեան լաւագոյն նմոյշներէն է՝ մարդասիրական գաղափարներու, քրիստոնէական եղբայրասիրութեան, հայ եւ օտար եկեղեցիներու միջեւ փոխադրձ հասկացողութեան եւ հաւատքի հիմնահարցերու մէջ միաբանելու հասուն մտածումներու տրամաբանուած առաջարկներով։ Հիմնուելով քրիստոնէական վարդապետութեան խաղաղասիրական սկզբունքին վրայ, եւ եղակչուունալով հայ ժողովուրդի աշխարհիկ ու հոգեւոր կեանքի պայմանները, ան շեշտած է տարբեր ազգերու միջեւ համերաշխութիւն հաստատելու անհրաժեշտութիւնը։ «Ատենաբանութեան» մէջ Լամբրոնացին չէ զլացած բարձրացնելու կիլիկեան Հայաստանի ժամանակի յուզող կրօնական, աշխարհական, ազգային ու միջազգային բնոյթի իսնդիրները, նաեւ չէ երկնչած սուրբ կերպով քննադատելու, թէկուզ եկեղեցին մէջ, քրիստոնէական բարոյականութենէ շեղած զանազան երեւոյթներ։ Այս առնչութեամբ, Լամբրոնացին նաեւ չէ խնայած իրենց հոգեւոր կոչումէն շեղած եկեղեցականները, անոնք, որոնք հաւատացեալ ժողովուրդի վստահութիւնը չարաշահելով մեծ վնասներ հասցուցած են եկեղեցին եւ հասարակութեան։ Եկեղեցւոյ լուսապատճեակ հայրերը հակադրելով իր ժամանակի հոգիի սնանկ եկեղեցականներուն դէմ, ան ցոյց տուած է հոգեկիր եւ սրբակրօն հայրերու օրինակելի վարքը, անձնազո-

հութիւնը եւ փոխանցած պատգամը ճշմարտութեան եւ մարդասիրութեան մասին: Քրիստոնէական բարոյագիտութեան հետ ան անհաշտելի նկատած է այն եկեղեցականներու անկարգ մօտեցումը, որոնք միւս ազգերու վարքն ու բարքը պիղծ կամ անմաքուր կը համարեն, կ'անարգեն ուրիշներու կրօնքը, յայտարարելով, որ իրենց ազգային հաւատքն է միակ ճշմարիտն եւ ուղղափառը: Լամբրոնացի կը յանգի այն եղբակացութեան, որ ազգերու միջեւ խտրականութիւն, գժտութիւն եւ թշնամանք յառաջացնող հիմնական պատճառներէն են գաւանական եւ ծիսական տարբերութիւնները, որոնց յաճախ սիսալ կամ գիտումնաւոր մեկնաբանումները աղիտալի գարձած են մարդկութեան համար:

Ինչպէս իր ժամանակի, նոյնպէս յետագայի եկեղեցական հեղինակներէն ոմանք, մեղադրած են Լամբրոնացին օտարամոլութեան եւ ազգային աւանդութեան դէմ դաւաճանելու մէջ: Ան իր լուսաւոր գաղափարներով եւ մտքին անկաշկանդ թոփչքով գիրազանցապէս առաջ եղած է իր ապրած գարաշը անէն: Իր արծարծած մտքերն ու միարարական առաջարկները անգամ այսօրուան համար մնացած են միշտ արդիշական եւ համարքրիստոնէական միանշանակ արժէքներ՝ օգտակար եւ ուսանելի ամէնուն համար: Ան, որպէս իր ժամանակի համար յառաջադէմ եւ համարձակ քարոզիչ, մեծ մտածող ու հայրենասէր հեղինակութիւն, երբեք նահանջած չէ Հայ եկեղեցւոյ սկզբունքներէն կամ հրապուրուելով օտարէն թերագնահատած չէ ազգային արժէքները, ընդհակառակը՝ ան իր գրական բազմարդիւն ժառանգութեան ընդմէջէն զօրեղ ջատագով մը եղած է այն համոզումին, թէ աստուածային օրէնքներուն հաւասարաթէք եւ նուրիական են նաև մեր հայրերու աւանդներն ու կարգերը:

Ներսէս Լամբրոնացի «Թուղթ Առ Լեւոն Բ. Արքայ» նամակը փայլուն ինքնապաշտպանութիւնն մըն է այն զրպարտութիւններուն դէմ, զորոնք սանձազերծած էին արեւելեան վարդապետներէն ոմանք՝ թագաւորին քով մեղադրելով Լամբրոնացին Հայ եկեղեցւոյ շահերը անտեսելու եւ բիւզանդական կողմնորոշում որդեգրելու մէջ: Նկատի ունենալով այն փաստը, որ 12րդ գարուն, յատկապէս Խաչակրաց արշաւանքներուն բերումով, Կիլիկեան Հայաստանը գարձած էր բազմամշակութային հանդիպումներու կարեւոր կեդրոն մը՝ ընդգրկելով քաղաքական, եկեղեցական, ինչո՞ւ չէ նաև հասարակական կեանքի գանազան ոլորտները, պետականութիւն ձեւաւորող Հայաստանի այդ հատուածին մէջ, բնականաբար, կարելի չէր փակուելով կղզիանալ սեփական պատեանի մէջ: Մէկ կողմէն սեմական, իսկ միւս կողմէն արեւմտեան քաղաքակրթութեան խաչմերուկին մէջ՝ հայկականը հետզհետէ գարձած էր կարեւոր գտարան մը, որոնց համարդութեանէն ան միեւնոյն ատեն կ'արգասաւորէր իր մշակոյթին պարարտ հողը: Դժբախտաբար, Արեւելեան Հայաստանը գուրկ էր ազգային, մշակութային այս զարթօնքէն. խաւարակուու ժամանակաշրջանն մը իր թանձր նստուածքը ձգած էր մարդոց մտայնութեան վրայ, յատկապէս անոնց, որոնք նոյ-

Նիսկ չար նախանձով կը դիտէին Լամբրոնացւոյն բնածին տաղանդը, ազնուականութիւնը, գիտնականութիւնն ու նախաձեռնելու քաջ ողին, այլեւ՝ կրօնաւորի համբաւը: Անոնց պարագլուխն էր Հաղբատի եպիսկոպոս եւ Սահաճին վաճքի վաճաճայր Գրիգոր Տուտէրդին: Ողբան անձնական վիրաւորանքի, բայց առաւել եւս արեւելեան նեղմիտ մտածելակերպի ու անհանդուրժող մօտեցումներու դէմ փայլուն ելոյթ մըն է Ներսէս Լամբրոնացիի սոյն նամակը, զոր մեր մատենագրութիւնը աւանդած է մեզի իբրեւ հայ հակածառական գրականութեան ընտիր նմոյշ մը:

Որպէս բանաստեղծ եւ շարականագիր՝ Ներսէս Լամբրոնացի յօրինած է նաեւ Ս. Զատկի «Այսօր յարեաւ», Նոր Կիրակիի «Նորոգեալ կղզիք», Համբարձման «Համբարձաւ Տէրն մեր» եւ Ս. Գրիգոր Լուսաւորչի որդւոց եւ թոռանց ձօնուած «Որ զլոյս աստուածային» շարականները: Իր գրչին կը պատկանին նաեւ «Համբարձումն Տեառն» եւ «Գալուստ Հոգւոյն Արբոյ» ներբողները:

Ի դէպ, այստեղ շահեկան է նաեւ տեղեկացնել, որ թարգմանչական իր շատ մը գործերու շարքին Լամբրոնացիին կը պարտինք թագաւորական օծման արարողակարգի լատիններէնէ հայացումը, որով Լեւոն Բ., 6 Յունուար 1198ին, Տարսոնի Ս. Սոփիա մայր տաճարին մէջ, ճեռամբ Գրիգոր Զ. Ապլիրատ Կաթողիկոսի, ապա Հռովմէական Սրբազն Կայսրութեան եւ Պատի ներկայացուցիչի՝ Մայնցի Արքեպիսկոպոս Կոնրատ Վիթլեպախի, կ'օծուի «Թագաւոր Ամենայն Հայոց, եւ նահանդին Կիլիկէացոց, եւ Խսավուոյոյ»:

Ներսէս Լամբրոնացի յանկարծամահ եղած է 14 Յուլիս 1198 թուականին Ալիւռայի վաճքի Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ՝ քարոզախօսութեան ընթացքին:

Այսօր, Հոգեկան անհուն միսիթարութեամբ է որ կը հրատարակենք սոյն յօդուածը իր վախճանման 815րդ տարեկիցին առթիւ, խոնարհելով իր բարի յիշատակին եւ հայութեան մատուցած երախտաշատ գործին առջեւ:

Հայ Եկեղեցւոյ այս եռամեծ եւ արդիւնական վարդապետին մասին մեր խորհրդածութիւնները եղրափակելէ առաջ, իբրեւ հուսկ բանք, պիտի ուղենք մէջըբերել Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառ Հայրապետին Տարսոնի մեծահամբաւ արքեպիսկոպոսին ուղղուած գնահատական խօսքերը, քաղելով զանոնք նոյն գրքի գերմաններէն հրատարակութեան առթիւ չնորհած օրհնութեան գիրէն.

«Հայ Եկեղեցւոյ պատմութեան երկնակամարին վրայ փայլող աստղերէն մէկն է Լամբրոնացին, որպէս բազմաբեղուն մատենագիր, հմուտ աստուածաբան, յախուռն բարեկարգիչ եւ միջ-Եկեղեցական գործակցութեան ջերմ ջատագով: Իր ապրած յարաբերաբար կարծատեւ կեանքը ան արժեւորեց ու հարստացուց այնպիսի հոգեմատաւոր ստեղծադործութիւններով, որոնք փայլուն էջ մը բացին Հայ Եկեղեցւոյ հայրաբանութեան, մատենագրութեան ու աստուածաբարանութեան մէջ:

Կրնայ ըլլալ որ ոմանց համար Լամբրոնացին իր յախուռն նկարագրով, քաջ կեցուածքներով, իւրայատուկ նախաձեռնութիւններով ինսդրայրոյց անձ մըն է, սակայն մենք երբեք այդպէս չենք նկատեր Լամբրոնացին: Մեզի համար Լամբրոնացին Հայ Եկեղեցւոյ աստուածաբանական մտածողութեան ու դաւանաբանական կեցուածքին լաւագոյն մեկնաբաններէն ու ամուր պաշտպաններէն մէկն է: Միաժամանակ Լամբրոնացին լայնահայեաց մտածողութիւն ունեցող աստուածաբան մըն է, որ փորձեց Հայ Եկեղեցւոյ դաւանանքը մեկնել ու վերլուծել Յոյն եւ Լատին Եկեղեցիներու դաւանանքին յարաբերաբար, լուսարձակի տակ բերելով համաձայնութեան եւ տարբերութեան եզրերը: Մեզի համար Լամբրոնացին այն հոգեւորականն է, որ փորձեց, Ներսէս Շնորհալիի նման, Հայ Եկեղեցին դուրս բերել իր ինքնամփոփ ու կղզիացած վիճակին եւ բանալ ուրիշ Եկեղեցիներու փոխյարաբերութեան ու գործակցութեան ճամբով: Վերջապէս, մեզի համար Ներսէս Լամբրոնացին այն հեռատես հոգեւորականն է, որ կարիքը գգաց Հայ Եկեղեցւոյ վերանորոգութեան, մնալով կառչած Հայ Եկեղեցւոյ աւանդութիւններուն (...):

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը Շնորհալիիներու ու Լամբրոնացիներու հոգեմտաւոր ժառանգին կը մնայ հաւատարիմ: Մեր Եկեղեցւոյ չափաւոր ու հաւասարակշուռած մօտեցումը, մեր աւանդութիւններուն ու աստուածաբանական մտածողութեան հաւատարիմ մնաւու ու միաժամանակ ուրիշներուն բացուելու ոգին ու բոլոր Եկեղեցիներուն հետ գործակցելու պատրաստակամութիւնը՝ կը շարունակեն մնալ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միջ-Եկեղեցական յարաբերութեան հիմնական սկզբունքները: Այսօր, մեր Սուրբ Աթոռին գործօն ու նոյնիսկ առաջնորդող գերակատարութիւնը միջ-Եկեղեցական շարժումէն ներս (...): պերճախօս վկայութիւններ են այն էքիւմենիք ոգիին ու տեսլիքին, որոնք մեզի ժառանգուեցան Հայ Եկեղեցւոյ պատմութեան Շնորհալիիներէն ու Լամբրոնացիներէն»:

«Ներսէս Լամբրոնացի - Միրոյ Հարամայականը, Ատենաբանութիւն՝ Հռոմեայի ժողովի (1179) եւ Թուղթ Առ Լեւոն Բ. Արքայ (1195)» գիրքը արմէքաւոր եւ նոր ներդրում մը կը հանդիսանայ Հայ հոգեւոր մշակոյթը օտար ընթերցողներու լայն շրջանակին ծանօթացներու նպատակով: Դոկտ. Արէլ Փհնյ. Մանուկիսան

Ծթ.

- Թէպէտ գերմաներէնի մէջ Ungecduild բառը «անհամբերութիւն» կը նշանակէ, այս տեղ նախընտրեցիմ ազատ քարմանուրեամբ որդեգրել «իրամայական» եզրը, հայերէնի մէջ ենթախորագրին իմաստը աւելի ըմբռնելի դարձնելու համար:
- Lothar Heiser, Das Glaubenszeugnis der armenischen Kirche, Trier, 1983 (Sophia No. 22).
- Neumann Carl Friedrich, Synodalrede des Nerses von Lambron, Armenischen Erzbischofs von Tarsus im zwölften Jahrhundert, Leipzig, 1834.

## «ԿՈՆԴԱԿՆԵՐ, ՊԱՏԳԱՄՆԵՐ ԵՒ ՔԱՐՈՉՆԵՐ» (ԽՈՐԵ՞Ն Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ)

Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ Արամ Ա. Կաթողիկոսի հրամանով, խմբագրութեամբ՝ Գերշ. Նորայր Եպս. Աշրգեանի եւ մեկնասութեամբ՝ «Գալուստ Կիլաքնկեան» հիմնարկութեան, 2013-ին Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիոյ Հայոց Կաթողիկոսութեան տպարանէն լոյս տեսաւ Խորէն Ա. վախճանեալ Կաթողիկոսի «Կոնդակներ, Պատգամներ եւ Քարոզներ» խորագրեալ հատորը:

Սոյն հատորը կը բաղկանայ 328 էջերէ եւ կը բովանդակէ յառաջաւան, երկու խօսք եւ երկու հիմնական մասեր: Առաջին մասը կ'ընդգրկէ կոնդակներ եւ պատգամներ, իսկ երկրորդ մասը՝ քարոզներ եւ յօդուածներ:

28 Մարտ 2013 իր թուակիր «Յառաջաբան»ին մէջ Արամ Ա. Կաթողիկոս կ'ըսէ, թէ սոյն հատորը լոյս կը տեսնէ Խորէն Ա. Վեհափառի վախճանման 30-րդ տարելիցին առիթով: Վեհափառը կը գրէ.-

Թէ՛ Խորէն Ա. Վեհափառ Հայրապետը եղած է շինարար Կաթողիկոս, որ իր առաջնորդութեան տարիներուն չէնցուցած է Լիքանանի Հայոց Թեմը՝ նոր եկեղեցիներով եւ դպրոցներով:

Թէ՛ Խորէն Ա. Վեհափառ Հայրապետը թէեւ մտաւորական չէ ու գիրք չէ հրատարակած, սակայն եղած է Հայ գիրքը քաջալերող Հովուապես:

Թէ՛ Խորէն Ա. թէեւ համալսարան չէ յանախած, սակայն իր շանինով բազմաթիւ միաբանեներ ստացած են համալսարանական ուսում:

Ինչ կը վերաբերի իր կեանքին ու եկեղեցական գործունէութեան, Խորէն Ա. Կաթողիկոս Բարոյեան ծնած է 24 Նոյեմբեր 1914-ին, Կիպրոսի Ատալիս գիւղը: Աւազանի անունով կը կոչուի Մեսրոպ, որ կ'ապրի Հովիւի մը նման պարզ ու թշուառ պայմաններու մէջ: 1927-ին Բարոյեան ընտանիքը կը հաստատուի Նիկոսիա, ուր Մեսրոպ կը յաճախէ Մելիքեան վարժարանը: Աշակերտութեան ընթացքին կը ցուցաբերէ սէր եւ խանդաղատանք՝ Հայ Առաքելական եկեղեցւոյ հանդէպ:

1931-ին, երբ Երջանկայիշատակ Սահակ Բ. Կաթողիկոս հովուապետական այցելութիւն կու տայ Կիպրոս, Մեսրոպին հայրը՝ Մկրտիչ, կը մօտենայ Վեհափառ Հօր՝ ինդրելով, որ իր պատանի որդին ընդունուի Դպրեվանք: Արդարեւ, Սահակ Բ. Կաթողիկոսի եւ Կիպրոսի Առաջնորդ՝ Պարուս Արք. Սարածեանի կարգադրութեամբ, Մեսրոպ կը դրկուի Անթիլիաս՝ իբրեւ ուսանող Մեծի Տանն Կիլիկիոյ նորաբաց Դպրեվանքին:

1935-ին Մեսրոպ կ'աւարտէ Դպրեվանքի Ժառանգական բառանձականութեամբ՝ Նոյն տարին, 19 Մայիսին կը ստանայ սարկաւագական աստիճան: Դպրեվանքի ուսուունական ըրջանը աւարտելէ ետք Մեսրոպ սարկաւագ կը ձեռնադրուի կուսակրօն Քահանայ, Կաթողիկո-

սական Ընդհանուր Փոխանորդ՝ Պետրոս Արք. Սարածեանի ձեռամբ եւ կը վերկոչուի Խորէն աբեղայ:

1937-էն մինչեւ 1940 Խորէն աբեղայ Կաթողիկոսարանէն ներս կը ստանձնէ գանազան պաշտօններ՝ դիւանապետութիւն, գաւազանակրութիւն, իսկ 1940-էն 1941 կը պաշտօնավարէ դպրեվանքին մէջ իրրեւ Փոխ Տեսուչ:

8 Հոկտեմբեր 1938-ին կը ստանայ Վարդապետական Գաւազանի Խշանութիւն: 14 Յուլիս 1941-ին կը ստանայ վարդապետական լանջախաչ եւ մանիշակագոյն ծաղկեալ փիլոն կրելու իրաւունք:

2 Փետրուար 1942-ին Խորէն Վարդապետ Բերիոյ Հայոց Թեմի Խառն Ժողովին կողմէ կ'ընտրուի Ճեղիքէի Հայոց Առաջնորդական Փոխանորդ: Խորէն Վարդապետ շուտով գործի կ'անցնի եւ կը կազմակերպէ գաղութին թէ՛ Հոգեւոր եւ թէ ալ ազգային կեանքը: Յարատեւ աշխատանքով զօրեղ հիմերու վրայ կը հաստատէ գաղութին վարչական եւ կրօնական կեանքը: Կ'ապահովէ Ազգային Առաջնորդարանի կալուածը, որուն վրայ կը կառուցէ Առաջնորդարանը եւ Ազգային Վարժարանը: Տէր-Զօրի մէջ կը կառուցէ մանկապարտէզի շէնքը, իսկ Հասիչէի մէջ՝ Ս. Յովհաննու եկեղեցին: Առ ի գնահատանք ազգանուէր իր ծառայութեան, 19 Մայիս 1946-ին իրեն կը արուի Ծայրագոյն Վարդապետութեան աստիճանը:

16 Փետրուար 1947-ին կ'արժանանայ Եպիսկոպոսական օծման եւ Վեհափառին հրաւէրով կը հաստատուի Մայրավանք՝ ստանձնելու համար Դրան Եպիսկոպոսի, Լուսարարապետի եւ մատակարարութեան պաշտօնները:

25 Դեկտեմբեր 1951-ին Լիբանանի Թեմի Ազգային գաւառական Ժողովին կողմէ կ'ընտրուի Առաջնորդ: Նորընտիր Առաջնորդը կը կատարէ արդիւնաւէտ իրագործումներ՝ վարչական, յարաբերական եւ շինարարական մարզերէն ներս, կերտելով նոր եկեղեցիներ եւ վարժարաններ: Լիբանանի իշխանութիւնները զինք կը պատուեն «Մայրիներու ազգային կարգի հրամանատար»-ի շքանշանով:

20 Հոկտեմբեր 1955-ին Միաբանական Ընդհանուր Ժողովը զինք կ'ընտրէ Կաթողիկոսական Տեղապահ: Տեղապահ Սրբազանը 20 Փետրուար 1956-ին կը գումարէ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Պատգամաւորական Ժողով, որուն իրբեւ արդիւնք՝ Զարեհ Ա. կ'ընտրուի Կաթողիկոս: Նոյն տարին, Հոկտեմբերին իրեն կը շնորհուի Արքութեան տիտղոս:

Զարեհ Վեհափառի վախճանումէն ետք Խորէն Սրբազան դարձեալ կ'ընտրուի Կաթողիկոսական Տեղապահ 5 մայիս 1963-ին կը գումարէ Պատգամաւորական Ժողով: Նոյն օրը տեղի կ'ունենայ Խորէն Ա. Կաթողիկոսին ընտրութիւնը, իսկ օծումը՝ 12 Մայիսին:

1963 թուին սկիզբ կ'առնէ նաեւ Հայ եկեղեցւոյ զոյգ գահակալնե-

բուն միջեւ միասնականութեան եւ միութեան նոր շրջան մը, երբ Խորէն Ա. Վեհափառ Հայրապետը պատուիրակութեան մը ընկերակցութեամբ կ'ուղղուի Երուսաղէմ՝ ողջագուրուելու համար Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ:

Խորէն Ա. իր գահակալութեան շրջանին զարկ կու տայ Կաթողիկոսարանի վերելքին: Ան Կաթողիկոսարանը կ'օժտէ նոր Վեհարանով, կ'ընդարձակէ մատենադարանը, տպարանը կ'օժտէ արդիական սարքերով, կառուցել կու տայ եպիսկոպոսներու բնակարաններ, կ'ընդարձակէ Կաթողիկոսարանին կալուածը եւ կը կառուցէ Զարեհեան Դամբարանը:

Կը հիմնէ կրթական ֆոնտեր ու կը կատարէ հրատարակչական աշխատանք:

Կը բարելաւէ Մեծի Տանն Կաթողիկոսութեան յարաբերութիւնը Ս. Էջմիածնի Կաթողիկոսութեան հետ:

Կը բաշալերէ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդին գործունէութիւնը:

Կը բարձրացնէ Կաթողիկոսութեան վարկը՝ հաստատելով զայն միջազգային մակարդակի վրայ:

Զգալով հետպհետէ վատթարացող իր առողջական վիճակը, 1977-ին Խորէն Ա. կը հրաւիրէ Ազգային Պատգամաւորական Ժողովը, ուր իբրեւ Աթոռակից կ'ընտրուի Գարեգին Բ. Կաթողիկոսը: Խորէն Ա. մօտէն կը հետեւի Կաթողիկոսական աշխատանքներուն, մինչեւ 9 Փետրուար 1983, երբ կը վախճանի անակնկալօրէն:

Հասորին Ա. բաժինը կը բաղկանայ կոնդակներէ եւ պատգամներէ:

Այս յղացքով, Խորէն Ա. Կաթողիկոս 30 Հոկտեմբեր 1963 թուակիր իր Հայրապետական կոնդակով ազգային բարերարուհիի պատուանդանին արժանի կը նկատէ հիւսիսամերիկացի Սոֆիա Լեւոն Յակոբեանը՝ Պուրճ Համուտի մէջ ազգային երկրորդական վարժարանի մը շինութեան առիթով իշխանական գումար մը նուիրելու համար:

Իսկ հատորին երկրորդ բաժինը կ'ընդգրկէ քարոզներ եւ յօդուածներ:

Այս բաժինով Խորէն Ա. Վեհափառը կը յղէ իր Թեմի ժողովուրդին այլազան բնոյթ կրող քարոզներ, ինչպէս իմաստուն տնտեսին առակը, Խաչին երեւումը, Արքալոյս Միւռոնի օրհնութիւնը եւ այլ շահեկան քառողներ:

Պէտք է ըսել, որ «Կոնդակներ, Պատգամներ եւ Քարոզներ» խորագրեալ հատորը յիշատակութեան արժանի իրագործում է, որուն հրատարակութեամբ կը կենդանանայ խնկելի յիշատակը Խորէն Ա. Շինարար Վեհափառ Հայրապետին:

Յակոր Մանուկեան



«ՄՈԳԵՐՈՒԻ ԳԱԼՈՒՍՑ»  
Ժամանակակից ստեղծագործություն